

Սիոն

ԱՄԱՆԱԳԻՐ

ԿՐՈՎԱԿԱՐ - ԳՐԱԿԱՐ - ԲՈՒԱՄԱԻՐԱԿԱՐ

ԳՐԱԴԱՐԱՆ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԽՈՐԱԿԱՐ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԵԱՆ



ՆՈՐ ՀՐՁԱՆ - №. SUR 1961

«Սիոն» արմենական շաբաթական հայտագիր
«SICON» an Armenian Monthly of Religion, Literature and Philology
Printed in JERUSALEM

Ա Ա Ր Ե Խ Ո Ր Մ Ա Զ Դ Դ

ՍԻՌՆԻ ՄԵծարգոյ գործակալներէն կը խնդրուի մինչեւ Դեկտեմբեր փակել իրենց առկաի մնացած հասիւները :

Նոյնպէս՝

ՍԻՌՆԻ Յարգելի բաժանորդներէն ջերմապէս կը խնդրուի՝ անյապանուղարկել, Դեկտեմբերէն առաջ, իրենց դեռ անվճար մնացած բաժնեգինները:

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ ՍԻՌՆԻ

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

	Երես	
Կանգակ՝ Ամենայն Հայոց Վեհ. Հայրապետէն	241	
ԽՄՐԱԳՐԱԿԱՆ		
— Ս. Յարութեան Տաճարէն ներա սկսան նորոգութիւնները	244	
ԿՐՈՆԱԿԱՆ		
— Հնազանցութիւն Աստուծոյ կամբին	ԳՐ. Ա. ԱԱՐԱՋԵԱՆ	247
ԲԱՆԱԱՏԵՂՆԱԿԱՆ		
— Ապրիլ 24	Վ.ՏԱՐԱՎԱՆԴԻ	251
— *	Մ. ՄԱՆՈՒԿՅԱՆ	253
ԿԱՆՈՆՆԱԴԻՑԱԿԱՆ		
— Վարդպետութեան աստիճանները Հայ եկեղեցւոյ մեջ	• Լ.ՊՅԱ	254
ԲԱՆԱԱՄԻՐԱԿԱՆ		
— Գիլգամէսի դիւցազներգութիւնը	ԱՆՈՒՇԱԽԱՆ Վ.ՐԻ. ԶՊ.ԶԱՆԵԱՆ	258
ԽՄԱԱՏԱԱՐԱԿԱՆ		
— Միջոցը եւ ողին	Թրգմ. ՇԱՀԱՀ ՎԱՐՄԻԱՊԵՏ	261
Ազն. Տկ. Ռիքա Եսայիան եւ իր ողին՝ Գր. Միքայէլ մեր մէջ		264
Զեկոյց Գալուստ Կիւլգէնկեան Հիմնարկութեան — Հայկական Մատենաւր		267
Զեկոյց Գալուստ Կիւլգէնկեան Հիմնարկութեան — Հայկական Գործեր		268
ՑԽՐՈՒՆԻ		
— Հանգիս՝ Տ. Մամբէք Արենպա. Գալֆայեանի		270
Ո. ՅԱԿՈԲԻ ՆԵՐԱԾՆ		
— Եկեղեցական-Քեմականք		271
— Պատօնականք		272

ՍԻՌՆԻ Տարեկան Բաժնեգինն է,
բոլոր Երկիրներու համար, Ա.Ազլ. Շիլին 20

Redaction of the Armenian Monthly SION
Armenian Patriarchate,
P. O. B. 4001

Old City - Jerusalem (Jordan)

Ս Ի Պ Ո Ւ

I.B. Տ Ա Ր Ի — Ն Ո Ր Շ Ր Ձ Ա Ն

1961

◀ Սեպտեմբեր ▶

Թիւ 9

Կ Ո Ն Դ Ա Կ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՎԵՆԱՓԱՌՈ ՀԱՅՐԱՊԵՏԸՆ
ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ-ՄԱՏՏՈՑԻ ԾՆՆԴԵԱՆ 1600 ԱՄԵԱԿԻՆ ԱԹՔԻՒ

Վ Ո ԶԳԻՆ ԽԱՌ-ԱՅ ՅԻՍՈՒԽՈՒ ՔՐԻՍՏՈՍԻ
ՈՂՋՐՄՈՒԹԵԱՄՄՐԻ ԱՄՏԱԽՈՅՑ ԵՒ ԿԱՄՈՔԻ ԱԶԳԻ
ԵՊԻԿԱՆՊՈՅՈՎՈՎՈՎԵՅ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՌ ԱՄՏՆԱԽՈՅՑ ՀԱՅՈՑ
ԵԱՅՐԱՎՈՅԵՅ ՊԱՏՐԻԱՐք ՀԱՄԱԶԳՎԱԿՈՆ ԵԱԿԱՄՆԵՎԱՐ
ԱՓՋԱԽ ԱՐԱՐԴՅԱՆԱ ԱՐԱՔԵԼՎԱԿՈՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՈՅՑ
ՈՐԲՈՅ ԷՇՄԻԱԽՆԻ

ՔՐԻՍՏՈՍԱԿԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՐԱՅ ԵՒ ՕՐՃՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԽԻ ՏԱՐՆ ԿԻԼԿԻԽ
ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅՈՑ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ ՔՈՒՐ-
ՔԻՈՑ ՀԱՅՈՑ, ԱՐՔԵՊԻԿՈՎՈՎՈՍԱՅ, ԵՊԻԿՈՎՈՎՈՍԱՅ, ՎԱՐԴԱՎՈԵՏՈՅ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱ-
ԻՆԳԱՅ, ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՊՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՅ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ԹԱՂԱԿԱՆ ԽՈՐՃՐՈՈՑ ԵՒ
ՊԱՇՏՈՆԵՔԻՑ ԵՒ ՄԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱԽԱՏԱՅԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԻԵԱ ՀԱՅՈՑ.

Ա Ս Տ Ո Ւ Ա Ծ, երանելի օր մը, այցի ելաւ իր հաւատացեալ հօտին ի Հա-
յաստան աշխարհ, և Հացեկաց զիւղակին մէջ իր արարչագործ Աջով բացաւ աշ-
քերը հայ մանուկի մը, և էլից զնա աստուածեղին հոգւով իմաստութեան» (Ելք,
Լե. 32), և կոչեց զայն մեծ առաքելութեան մը:

Այդ պատահեցաւ փրկչական 361 թուականին:

Աստուածընտիր մանուկը հրաշալի կերպով աճեցաւ և անյաղ ծարաւով
ըմպեց երկնային շնորհներու բաժակէն, զօրացաւ, հանճարացաւ, ամբողջ կեանք
մը տքնեցաւ և իր մեծ առաքելութիւնը ի կատար ածեց՝ փառքով:

Մեսրոպ վարդապետ Մաշտոց զտաւ և բիւրեղի վերածեց հայ ժողովուրդի
խօսած լեզուի հնչինները, յօրինեց անոնց նշանագրերը և Սահակ Պարթիկ Հայ-
րապետի հետ թարգմանեց Սուրբ Գիրքը: Եւ մեծ վարդապետը իր լոյս ձեռքով
զրեց առաջին հայերէն տառերը՝ «ձանաշիլ զիմաստորին եւ զիւաս, իմանալ
զբան հանճարոյ» (Առակք, Ա. 2), Սուրբ Էջմիածնի կամարներոն տակ:

Մեսրոպ վարդապետ հիմը դրաւ հայ դպրութեան և գրականութեան :

Հայաստանեայց Եկեղեցին և ժողովուրդը զայն հոչակեցին Սուրբ :

Սուրբ Մեսրոպ իր մեծ զործով շարունակեց Սուրբ Գրիգոր Լուսաւորչի առաքելութիւնը և զայն իր լրումին հասցուց . Պատրիարք անօրինաբար իմաստն Անեղինս, և աստուածային լոյսը տարաւ հայ ժողովուրդի մտքէն և սրաէն ներս : Քրիստոնէութիւնը և հայ ժողովուրդը նոյնացան, Հայաստանեայց Եկեղեցին դարձաւ Հայոց Ազգային Եկեղեցին :

Սուրբ Մեսրոպ հայ ժողովուրդին զիր ու զիրք տալով, դարձաւ աշխարհի մշակոյթ ստեղծող լուսաւոր ուժերէն մէկը, վասնզի հայ ժողովուրդը իրեն տրուած այդ մեծ չնորհը զիտցաւ արգասաւորել, հարստացնել ու ծաղկեցնել և հանմի գրական ստեղծագործութեանց բարձր կատարներու :

Տասնվեց գարերէ ի վեր Սուրբ Մեսրոպ իր հուժկու ուսերուն վրայ կը կրէ հայ ժողովուրդի մշակոյթը և կը տանի զայն բարձունքէ բարձունք : Հայ ժողովուրդն ալ, տաճնվեց գարերէ ի վեր, իր տաղանդաշատ զաւակներու զործերով, բարձունքէ բարձունք կը տանի Սուրբ Մեսրոպի պայծառ անունը : Իրապէս, Սուրբ Գրքի թարգմանութեան առաջին տողերէն մինչկ մեր օրերու հայերէն ստեղծագործութեան վերջին տողերուն մէջ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցն է որ կ'ապրի ու կը փառաւորուի :

Սուրբ Մեսրոպի զործով հայ ժողովուրդը իր ինքնութիւնը գտաւ, իր մտքի ու զգացումի կաղապարները ձուլեց և յօրինեց իր ապրելու և ստեղծագործելու ոճը :

Մեր ազգային ամբողջ մշակոյթը իր բոլոր վաւերական արժէքներով՝ զրականութեան, ճարտարապետութեան, զիտութեան և արուեստներու մէջ, սկզբե կ'առնէ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի տեսիլքներէն : Այդ ողեկան աղքիւներէն է, որ բուն հայ ժողովուրդը ծնաւ իր հոգիով, իր իմացականութեամբ, իր զգայնութեամբ, իր պատմութեամբ, իր մշակոյթով :

Այդ ինքնաճանաչման և ինքնակերտման ճանապարհին, վրայ կազմուեցաւ և գարբնուեցաւ նաև հայուն ազատ ապրելու կամքը : Սուրբ Մեսրոպն է, որ միշտ զօրացուց բազուկը հայրենեաց պաշտպան հայ հերոսներուն՝ Աւարայրէն մինչկ Մարգարապատ :

Մեծ Վարդապետը թաղուած է Օշական՝ Արագածի փէշերուն՝ Հայաստանի նողին մէջ :

Մեռած չէ սակայն Օշականի Սուրբը, «Քանզի անմահ է յիշատակ նորա» (Իմաստթ. Դ. 1) :

Սուրբ Մեսրոպ այսօր ամենակենդանի հայն է : Ան կ'ապրի մեր վերապրող ու վերածնած ժողովուրդի սրտին մէջ և շրթներուն վրայ, Հայրենի աշխարհի ափերէն մինչկ հեռուները հայ Սփիրոքին :

Սուրբ Մեսրոպ կ'ապրի մանաւանդ ու կը զործէ մեր արդի վերաշինուած հայրենի կառուրին տակ, քաղաքամայր Երևանի Մատենադարանի կամարներուն ներքէ, Հայաստանի համալսարանի և դպրութեան բազում հաստատութիւններուն մէջ :



Տասնվեց դարեր առաջ, Սուրբ Մեսրոպ հայ ժողովուրդի հոգիին մեծ յաղթանակը հանդիսացաւ: Խոկ տասնվեց դարեր յետոյ, այսօր, մեր ժողովուրդի, մեր Հայրենիքի ու մշակոյթի զոյութիւնն ու ծաղկումը մեծ յաղթանակներն են մանաւանդ Սուրբ Մեսրոպ Մաշտոցին:

Հայ հաւատքի վեմ Սուրբ Էջմիածնէն և երախտագէտ հայ ժողովուրդի սրտէն՝ յարգանք և փառք և օրնութիւն սքանչելազործ Սուրբ Մեսրոպի յիշատակին և անոր անմահ զորդին:

Յարգանք և փառք և օրնութիւն նաև հայ ժողովուրդի կեանքին և վերածնունդին, անոր ապրելու կամքին և ստեղծազործ անսպառ ուժերուն:

Թող մեր հայրերու Աստուածը միշտ պայծառ պահէ լուսեղէն դափնեպակը Սուրբ Մեսրոպին, և միշտ կենդանի, խաղաղ ու ապահով պահպանէ հայ ժողովուրդը և անոր Մայր Երկիրը նուիրական:

Եւ թող Աստուած իր չնորհքները նոյն առատութեամբ բաշխէ մեր Ազգին, որպէսզի ան յաղթականօրէն շարունակէ իր առաքելութիւնը այս աշխարհի վրայ միւս ժողովուրդներու կողքին, իր զաւակներուն հանճարով հարստացնելով մշակութային զանձարանը համայն մարդկութեան:

Հայրապետական մեր այս կոնդակով կը հրահանգենք մեր նուիրապետական Աթոռներուն, թեմակալ առաջնորդներուն, ազգային-եկեղեցական իշխանութեանց, վարժարաններու տնօրինութեանց, հոգաբարձութեանց, հայ մամուլին և հայ մշակոյթի բոլոր հաստատութեանց՝ համազգային հանդիսութեամբ տօնել, պանծացնել սուրբ յիշատակը Մեսրոպ Մաշտոց Վարդապետին, անոր ծննդեան 1600 ամեակի առիթով, Հոկտեմբեր 14ին, Թարգմանիչ Վարդապետներու տօնին:

Հայ ժողովուրդ, միշտ կենդանի և միշտ փառքի մէջ պահէ քու մեծասքանչ մայրենի լեզուդ և զիրդ Մեսրոպեան:

«Ողորմաւթիւն Աստուծոյ եւ ընորհի Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ամենեսին»: Ամէն:

ՎԱԶԳԵՆ Ա.

Տուաւ կոնդակսի 25ի 0գոստոսին

1961 Փրկչական ամի,

և ի առմարիս Հայոց թնձն,

ի մայրավան Սրբոյ Էջմիածնի:

Հմբ. 413



ՄԱՅՐԱԿՈՅՑ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՒ ԿԱԹՈՂԼԻԿՈՍ

ԱՄԵՆԱՅՑ ՀԱՅՈՑ

ԽՄԲԸԳՐԱԿԱՆ

ՍՈՒՐԲԻ ՑԱՐՈՒԹԵԱՆ ՏԱՇԱՐԵՆ ՆԵՐՍ ԱԿՍԱՆ ՆՈՐՈԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Երկու ամիսներէ ի վեր սկսած են արդէն նորոգութիւնները Ա. Յարութեան Տաճարէն ներս, համաձայն երեք Պատրիարքարաններու, Յունաց, Լատինաց և Հայոց ճարտարապետներու ներկայացուցած տեղեկագրերուն և ցոյց տուած ուղղութիւններուն:

Աւելորդ չենք նկատեր, հոս, անզամ մը ևս կրկնելու թէ տարիներէ ի վեր մասնագէտ ճարտարապետներու ուսումնասիրութեանց և զննութեանց առարկայ եղող Ս. Յարութեան Տաճարը կը կարօտի հետեւալ անհրաժեշտ նորոգութիւններու:

Ա. — Տաճարին գմբէթը վեր բռնող սիւները անհրաժեշտաբար պէտք ունին պէտի ներքին ամրացումներու, ինչպէս նաև իւրաքանչիւր սիւնին առանցքին մէջն ու շուրջը պիտի դրուին, թանձրամածէ շինուած, շղթայածն գոտիներ, որոնք պիտի նպաստեն գմբէթի ընդհանուր կայունութեան՝ ժամանակին դէմ և մանաւանդ երկրաշարժերու պարագային:

Բ. — Նորոգութեան և ամրացման պիտի ենթարկուին Ս. Գերեզմանը տալաւարող կառոյցին պատերն ու սիւները, փոփոխութեամբ պատերը կազմող քարերու: Մասնագէտ ճարտարապետները իրենց աեղեկագրին մէջ դիտել կու տան նոյնպէս թէ, Գերեզմանի մատրան այժմու կառոյցը, 1808ին Ս. Յարութեան հրդեհէն վերջ Եղիներու կողմէ նորոգուած, չի ներդաշնակուիր Տաճարի ընդհանուր ճարտարապետութեան հետ և պէտք ունի որոշ փոփոխութիւններու:

Գ. — Փլշելու վտանգին ներքէ է նոյնպէս Ս. Յարութեան Տաճարի մուտքին արտաքին մասը: Ճակատին վերի կառոյցները դէպի դուրս շեղած են և զարդաքանդակներու մէծ մասը մաշած ու կոտրած: Համաձայն ճարտարապետներու թելազրութեանց, ամբողջապէս վար պէտք է առնուի ճակատի այս մասը և ինամբ վերսալին վերաշնուր, ամբողջացնելով թերի և պակաս կողմերը:

Դ. — Անհրաժեշտ նկատուեցաւ, նորոգութեանց սկսելէ առաջ, ընդհանուր քննութեան առարկայ ընել Տաճարին հիմները և անոնց հետ կապ ունեցող ջուրի ճամբաներն ու ջրհորները: Ս. Յարութեան նորոգութեան ձեռնարկուեցաւ, երկու ամիսներ առաջ, իմմերու այս քննութեամբ և յուրի ճամբաներու և ջրհորներու նորոգութեամբ, վարէն սկսելով դէպի վեր երթալու համար, համաձայն մարդկային ձեռնարկներու նկատմամբ որդեգրուելիք կերպին:

Այսպէս, շուրջ երեսունհինգ տարիներէ ի վեր օրակարգ եղող Ս. Յառաբեան Տաճարի նորոգութեան ծրագիրը վերջապէս զործադրութեան կը դրուի, հուանութեամբ և մասնակցութեամբ իրաւակից Պատրիարքարաններու, աշալուրջ հսկողութեամբը Յորդանանի բարեինամ կառավարութեան և բոլորիս սիրելի Թագաւորին։ Ս. Յարութեան նորոգութիւնը կը զբաւէ նոյնպէս ջերմ հետաքրքրութիւնը բովանդակ քրիստոնեայ աշխարհին։

Առաջին անգամ չէ որ Ս. Յակոբեանց նուրիեալ և զինուորեալ Միաբանութիւնը հարկին ներք կը գտնուի մտածելու Ս. Տեղեաց մեզի մեր նախնիքներէն ժառանգ մնացած իրաւունք Սրբավոյրերու պահպանութեանը մասին։ Հոս ի պատիւ Հաստատութեանս հոգկոր զինուորներուն, պէտք է ըսել թէ միայն պատմութեան չէ որ կը պատկանին այն սիրալի զոհաբերութեամբը, որոնք այս Ս. Ուխտի քաջակորով նուրիեաններուն զործն է եղած, ինչպէս երէկ՝ այնպէս ալ մեր օրերուն, Ս. Երկրի մէջ մեր կրօնական և ազգային իրաւանց ի պաշտպանութիւն։ Այդ գործը իր կարելի և վայել զիտակցութեամբ և լրջութեամբ կը զբրունակուի այսօր նորէն, հակառակ բազմապիսի գժուարութիւններու։

Միայն ապաբարոյ ազգեցութիւններէ տարուած և իմացական տկարութիւններու ենթակայ մարդեր են որոնք չեն կրնար զնահատել եկեղեցանուէր այս գործը, որ Ս. Յակոբեանց Միաբանութեան է եղած դարձրով, պահպանելու և սերունդէ սերունդ փոխանցելու կրօնական ու ազգային այս պանծալի ժառանգութիւնը։ Արատաւոր հոգիներ լոկ, այս կարգի պարագաներուն, երբ ամբողջ ազգի մը պատկանող իրաւունքի և սեպհականութեան զործն է խնդրոյ առարկայ, չեն կրնար զդալ համազգային պարտքն ու կարեռութիւնը զործին։ Դրժքախտաբար քիչ է թիւը անոնց, որոնք զիտեն տեսնել նուրիական պատմուճաններու ներք կը ած այն հոգիները, որոնք դարերով իրենց քրտինքն ու արիւնը իրար խառնեցին, աւերներէն և առիւծի ժանիքներէն փրկելու սրբազնաց այս ժառանգութիւնը։

Դիւրին չէ եղած անշուշտ ազնիւ ճիգերու և զոհողութիւններու այս գործը, պատմութեան դարերն ի վեր։ Անօնք որ ծանօթ են այս Հաստատութեան իշեանքին և անոր շուրջը երացող իրադարձութեանց, կրնան վկայելի թէ հրաշքներու հաւասար շանքեր ի գործ դրաւած են, դիմաւորելու աղէտներն ու դժուարութիւնները, որոնք միշտ անպակաս եղած են միջազգային կրօնական այս ոստանէն ներս։

Այդ հրաշքը նախ մեր ժողովութիւն սէրն է, իր հոգեոր ու ազգային սրբութիւններու և հաստատութիւններու նկատմամբ, ապա Աստուծոյ հրաշագործ զօրութիւնը, որ չէ լքած մեզ բնաւ, մեր ազգային տագնապներու և ժամանակի չար բերութերու ընդմէջէն։

Փա՞ռք երախտաշատ մեր նախնեաց, որոնք ըրած են իրենց լաւագոյնը, Ս. Երկրի մէջ նախ մեզի համար ապահովելու հոգեոր այս զանձը, ապա յաջորդող սերունդներուն կտակելու սրբազն իրաւունքը, որ հակառակ ժամանակի ընթացքին ենթարկուած բազում կրծատութերու, տակաւին կրնայ մեզի երախտագիտութիւն հարկադրել անոնց սուրբ յիշատակին առջև։ Այժմ մերն է պարաքը ընելու մեր գերազոյնը, պահելու և մեր յաջորդներուն յանձնելու ազգին այս

ժառանգութիւնը։ Ասիկա միայն եկեղեցական ու ազգային պարտականութիւն մը չէ, այլ նաև փառք մը և պատիւ մը, միջկրօնական և միջազգային այս նույնական սատանին մէջ։

Քաղցր զգացումն ունինք մտածելու, թէ Ս. Յակոբեանց Միաբանութեան ուսերուն զրուած այս ծանր բայց սրբազն պարտականութիւնը միայն մերը չէ, այլ բովանդակ Հայ ժողովուրդին, ի սփիւս աշխարհի։ Վստահ ենք որ մեր ազգային հաստատութիւնները, կրօնազգած և ազգանուէր ունենորներ, ինչպէս նաև բովանդակ Հայութիւնը միահամուռ, պիտի չուզեն որ մեր եկեղեցին ու Ազգին դիրքը նուազի կրօնական ու ցեղային իրաւունքներու մրցարանը հանդիսացող Ս. Երկրին մէջ, և անմնք բոլորը պիտի ընեն իրենց առաւելազոյնը, ապահովելու մեր բաժին իրաւունքները, Ս. Յարութեան Տաճարի համարիստոնէական այս Սրբարանին նորոգութեան առիթով։

Հետեւաբար պէտք ունինք Հայ եկեղեցւոյ և ժողովուրդի զտարիւն և հոգեկիր հարազատներու համանուէր օժանդակութեան։ Հաւաքականութեանց դարն է որ կ'ապրինք, հաւաքական ճիզերու և զիտակցութեան արիտուրով միայն իրենց յաջողութեան աւարտին կրնան յանզի այս կարզի մեծ ձեռնարկներն ու պարտականութիւնները, թոյլ չտալու համար որ կուսաւորչի և ծըրդատայ, Վկայասէրի և Պահաւունեաց, Բազրատունեաց և Ծուրինեանց շինութիւններով, աւանդութիւններով և յիշաւակներով սկզբնաւորուած և պայծառացած, ինչպէս նաև Պարոնտէրներու, Եղթայակիրներու և իրենց արժանաւոր յախորդներու բարի չանքերովն արդիւնաւորուած այս հրաշալի Ծունը Ազգին դադրի իր գարաւոր գերէն, որովհետև Ս. Երկրի մէջ մեր զոյութեան կառոյցն ու իրաւունքը, իր լոյսն ու ներշնչումը կը ստանայ Ս. Յարութեան Տաճարէն, մեր Տիրոջ հրաշալոյս Գերեզմանէն։

Յաջորդիւ պիտի անդրագառնանը նորոգութեան գործին մէջ մեզի ինկածնիւթական բաժինին և զայն կարենալ հայթայթելու միջոցներուն, այն վստահութեամբ թէ չկայ դժուարութիւն մը՝ որ կարելի չըլլայ նուաճել, ինչպէս նաև նպատակ մը որ կարելի չըլլայ իրազործել, ի վերջոյ կեանքը, ըլլայ անիկա անհատներու կամ հաւաքականութիւններու պարագային, ուրիշ բան չէ, բայց բեռ մը պարտականութիւններու՝ զորս պատուով պէտք է կրել։

ԿՐԹՈՒԱԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՈՒԽԻՒՆ ԱՍՏՈՒՄՈՑ ԿԱՄՔԻՆ

•

Խոհեցին կամք են:
(ԱՍՏ. Զ. 10)

Առջկա Տէրուսնական աղօթքին մէկ կարճ նախագառութիւնն է: Ինչ համեմատութեամբ որ այս խօսքը գործագործի մեր տարօք կեանքին մէջ, նոյն համեմատութեամբ կը զգալուն յեր քրիստոնէական հաւատքը և կը գիւրանայ միաժամանակ Աստուծոյ հետ մեր ունենալիք ներքին հաղորդակցութիւնը:

«Քու կամք ըլլոյց: Ի՞նչ է Աստուծոյ կամքը և ո՞ւր գրուած է ան: Աստուծոյ կամքը կը տեսնենք նախ բնութեան և անոր ամէն մէկ բներեսոյթին մէջ: Բնութեան մէջ տեղի ունեցած ներդաշնակութիւն, գեղցիութիւն և ամէն շարժում Աստուծոյ ներկայութիւնը կը ծանրացանէ մեզի: Սազմոսերգուն կ'ըսէ. Եւնիին Աստուծոյ փառիք կը պատճ եւ երկինքի հասաւուրիւնը Անոյ ձեռներն զգեցր կը յայտարեք, օր օրին կը յայնն խօսք եւ զիշեցր զիշերին կը ցուցնէ զիտուրիւնը. չկայ զրայց եւ չկան խօսեն ուրան ձայնը չի լաւիր (Ծթ. Ժ. Ծթ. (Ժ.թ.) 1-3). Ի՞նչ խորհրդաւոր իմաստալից ու գեղցիկ յայտնութիւն է այս:

Յետոյ, Աստուծոյ կամքը կը տեսնենք մեր խզնմանքին մէջ: Երբ յանցանք մը գործենք, անմիջապէս մեր խզնմանքը կը յանդիմանէ մեզ և կ'ըսէ. օսալալ ըրիւր, անսունծոյ կամիին հակառակ գործեցիր, իսկ եթէ բարի արարք մը ունենանք, խզնմանքը կը զնահատէ մեզ ու կը քաջալիրէ: Ուստի խզնմանքը ուրիշ բան չէ բայց եթէ Աստուծոյ ձայնը՝ որ կը ցուցնէ մեզի իր կամքը, որ է՝ հետեւիլ բարիին, գնահատէլ գեղցիկը, սիրել ճշմարտութիւնը և ի գործ գնիւ արգարութիւնը: Ուրիշ խօսքով, անոնք են որ կը կատարեն Աստուծոյ կամքը՝ որոնք նուիրաւած են

Բարիին, Գեղցիկին, Ճշմարտութեան ու Արգարութեան գտարին, և կ'ապրին այս աշխարհի մէջ անոնց յաղթանակին համար:

Նոյնպէս աւելի որոշ կերպով Աստուծոյ կամքը կը տեսնենք Աստուծածաշունչի մէջ՝ որ այդ կամքին գրաւոր մէկ յայտնութիւնն է: Աստուծած ինքզինքը յայտնած է ու կը յայտնէ միշտ բնութեան մէջ, մարգարին խզնմանքին միջոցաւ և Ա. Գրոց մէջ: Բնութիւնը և խզնմանքը Աստուծոյ անգիր աւետարաններն են, իսկ Աստուծածաշունչը՝ գրաւոր:

Հնակամք Աստուծոյ կամքը շատ գիւրութիւնամբ կրնանք հասկնալ ինութեան հետեւելով, անոր մէջ Աստուծոյ գրած օրենքներուն հետ ներդաշնակ ապրելով, ամէն տաեն մեր խզնմանքի ձախին անսալով, ամէն օր կանոնաւոր կերպով Ա. Գրոց կարգալով և անկէ հոգեւոր սնունդ ստանալով, ինչպէս նաև աղօթքով Աստուծոյ Ա. Հոգիին առաջնորդութեան զիմելով: Սրբազն Մատեանը կ'ըսէ. Շնրանք որ Աստուծոյ Հոգովովը կ'առաջնորդուին, անոնք Աստուծոյ որդիներն են (Հոգմ. Բ. 14): Իրական քրիստոնեայ հաւատացալեց այս է որ, երբ երկնարանքի մէջ գտնուի, իբրև Աստուծոյ զաւակ, անմիջապէս կ'աղօթէ Աստուծոյ և Աստուծած օգնութեան հասնելով իր Ա. Հոգիովը կը յայտնէ անոր իր կամքը և հետաեկիք շիտակ ճամբան:

Որոգինեան Ա. Հոգին ոչ միայն մեզ կը ներնէք, ոչ միայն մեր գցացութեալը, սիրոն ու հոգին կը նորոգէ, ոչ միայն մեզի աղօթելու կերպը կը սորգիցնէ (Հոգմ. Բ. 26), այլ նաև մեզի շիտակ առաջնորդութիւններ այս կերպով Աստուծոյ կամքը հակացած և անոր հետեւած են:

Հայց. Եկեղեցւոյ պատմութեան մէջ յիշուած մեծ անձնաւորութիւններ — Լուսաւորիչ, Սահակ Պարթև, Մեսրոպ Մաշտաց, Գր. Նաբակացի, Ներսէս Շնորհալի, Գր. Տաթևացի հայլն — Աստուծոյ հետ այնքան մօտիկ շփում ու կենանին հաղորդակցութիւն ունեցած են որ վայելած են միշտ Անոր Ա. Հոգիին առաջնորդութիւնը, հասկնալու համար Աստուծոյ կամքը, և որով կարող եղած են նայ ժողովուրդի

ապրելակերպին շիտակ ուղղութիւն տալ,
ըլլայ ընկերային, ըլլայ քարոյական և ըլլայ
հոգերոր կեանքի զարգացման տեսակէտէն:

Տէրունական աղօթքը արտասանած
ատեն կ'ըսենք սինք կամքդ ըլլայ»: Ինչո՞ւ
Աստուծոյ կամքը տիրապետելու է մարդ-
կային կեանքի մէջ: Այս հարցման իրը
զարտասիան կընան յիշուիլ շատ մը բանա-
ւոր պատճաններ: Պիտի շատահանի յիշե-
լով միայն անոնցմէ մի քանին: Ինչո՞ւ Աս-
տուծոյ կամքը տիրապետելու է մարդկա-
յին կեանքի մէջ:

Ա. — Նախ՝ անոր համար որ Անիկա և
այս բնիգրածակածաւալ տիեզերին արարիչն
ու եկրը: — Անիկա է որ ստեղծած է այս
անձայրածիր տիեզերքին մէջ բուրու ան-
շռանչ իրերը, բայսերը, կենդանիները ու
ամէնչն վերջը՝ մարգը: Ամէնքս ալ մեր
դոյութիւնը իրեն կը պարտինք: Հետեւա-
րար ինքն է մեր բացարձակ տէրը և տիե-
զերքին բացարձակ իշխանը: Քանի որ ինքն
է արարիչը և տէրը բոլո՞ր արարածներուն,
պէտք է որ Ի՞ր կամքը ըլլայ և ոչ թէ մերը:
Երկու կամքեր չեն կընար տիրապետել
Աստուծոյ այս աշխարհին մէջ:

Վաճառական մը երբ քարտուզար մը
ունենայ, այս վերջինն պէտք է գործ ազրէ
այն հրահանգները միայն՝ որոնք տրուած
են իրեն իր գործ ատիրոջ կողմէ: Հակառակ
պարագային ի՞նչ կը պատահի: Քարտու-
զարը կը կորոնցնէ իր գործը և անօթի կը
մայ: Առեւրահանի մը գրասոնենեակին մէջ
և երկու կամքեր չեն կընար տիրապետել:

Այգեպան մը գործաւոր մը կը պարէ և
կը ցուցնէ անոր այգիին մէջ իր ընկերք
գործերը: Այգեպանը փորձառու է և գիտէ
իր տուած հրահանգները: Գործաւորը պէտք
է հնազանդի իր գործատիրոջ հրահանգնե-
րուն և զանանք զանց առնելով պէտք չէ
իր ուղածք ընէ, իր կամքը քարեցնէ: Ո-
րովհետեւ այգեպանի բարակակին մէջ ևս
երկու կամքեր չեն կընար տիրապետել:
Հակառակ պարագային, այգիին գործերը
ետ կը մնան և գործաւորը իր օգտակարու-
թիւնը զաղեցնուցած ըլլալով տուն կը
շրկուի ինչո՞ւ, քանզի այգիին տէրը գոր-
ծաւորը ինքը չէ, այլ այգեպանը: Եթէ
գործաւորը կ'ուզէ իր գործը պահել և եր-
ջանիկ պարի, պէտք է հնազանդի իր գոր-

ծատիրոջ կամքին և գործակցի անոր հետ
ամէն բանի մէջ և ամէն ատեն, ներդաշ-
նակօրէն ու հաւատարմատրար:

Աստուծոյ հետ մեր յարաքերութիւններն
ալ նոյն ձեռով կ'ընթանան: Մեր առօրեայ
կամքի գրագումներուն մէջ մեր յաջուռու-
թիւնն ու երջանկութիւնը այն ատեն միայն
կ'ապահովութիւն՝ երբ մեր կամքը հնազան-
դեցնենք Աստուծոյ կամքին և գործակիցնք
Անոր հետ հաւատարմօրէն իրեն հայր և
որդի, սիրալիր ու ներգաշնակ յարաքերու-
թեամբ մը: Աստուծած մեր երկնաւոր Հայրն
է և մինք Անոր զաւակներն ենք: Անիկա
անսիալական է իսկ մենք՝ սխալական: Անոր
կամքը մեր ամէնուս օգտին համար է: Մեր
երկնաւոր Հօր կամքին հնազանգերով
և Անոր հետ գործակցելով է որ մինք այս
կեանքը բնականոն ու շիտակ կերպով ապ-
րած և անոր իրական նպատակին հասած
կ'ըլլանք:

Բ. — Մենք հնազանդելու ենք Աստուծոյ
կամքին, որպիտեւ Անիկա ամենազէտ է
իսկ մենք սկես ու անփորձ: — Մենք հոգե-
ցէն, տկար արարածներ ենք: Աստուծած
եթէ մեզի թողու որ կամքարնք տիե-
զերքը և մեր կամքը տիրապետ երկրա-
գունդիս վրայ, աշաւարհ անմիջապէս քասոսի
ու զերտածուի: Որպիհան մենք մեր ուղած
մարդիկը միայն կ'ապեցնենք, մեր սիրած
անհատներուն վրայ միայն արել կը ծա-
գեցնենք, մեր բարեկամներուն այդիներուն
ու ագրարակներուն վրայ միայն անձրե կը
զրկինք, իսկ մեր չսիրած մարդիկը ապե-
լու իրաւունքն էլ կը զրկինք: Բայց Աստուծած
մեր ամէնուս հաւատար աշխով կը նայի:
Հետեւարար եթէ իր կամքը ըլլայ, բոլորին
օգուտը միաժամանակ ապահովուած կ'ըլլայ:

Երբ Աստուծոյ կամքը կատարուի մեր
առօրեայ զբազումներուն մէջ, խալազու-
թիւնը ինչպէս երկների մէջ՝ նոյնպէս ալ
երկրի վրայ կը հաստատուի, համերաշխու-
թիւնը կը տիրապետէ և սէրը կը թագա-
ւորէ ամենուրեք: Միւս կողմէն, տիեզեր-
քին կարգ ու սարքը, գեղեցկութիւնն ու
ներգաշնակութիւնը կը մնան անխախտ ու
անսասան: Որպիհան մենք տպէտ ենք՝
իսկ Աստուծած ամենազէտ, մենք կարհատես
ենք՝ բայց Աստուծած հեռատեն, մենք իրերը
միայն մէկ անկիւնէ կը դիտենք յանախ,

Աստուած սակայն անաշառօրէն, ամէն ինչ նկատի առնելով, մեր ամէնուս օգուտը

կ'ապսոնվէ և այդպէս մեզ կը կառավարէ: Հետեւարար ապահով է ամէն ատեն և ամէն պարագայի ներքեւ Անոր կամքին յանձնուի:

Ասկէ 2200 տարիներ առաջ, Ցունաստանի մէջ Սոկրատ անունով մեծ փիլիսոփայ մը կ'ապրէր, որուն փիլիսոփայտական տեսութիւնները երկար դարերու ընթացքին մեծ յեղաշրջում յարաջ բերին խորոշ մտքերու մէջ, Փողովուրդը իր մասին այն կարծիքը ունէր թէ նա ամէն բան գիտէ: Օր մը իրեն հարցուցին թէ արգեօք կա՞յ տակաւին բան մը այս աշխարհի մէջ որ ինք չի գիտէր: Սոկրատ պատասխանեց և ըստ ևս միայն մեկ բան որու գիտմ թէ բան մը շնչի գիտեր:

Անուանի գիտուններ և մեծ իմաստասէրներ իրենց գիտածը այնքան չնշին կը գտնեն իրենց չգիտած բաներուն քով որ իրենց հմտութիւնը ուշինչ կը նկատեն և կ'ըսեն թէ բան մը չեն գիտէր: Եթէ երբեմ գաղափար մըն ալ յայտնեն խնդրոյ մը շուրջ, իրենց բառերը կը գործածեն զերջին ծայր զգուշութեամբ, որպէսզի սիստիմը մը մէջ չի յսան: Ասիրա իրենց համեստութեան ու մեծութեան նշանն է: Բայց իմաստականներ այսպէս չեն: անոնք լցուած բերեն, առանց բառերը հաշիրի առնելու և առանց իրենց յայտնած գաղափարներուն մասին նախապէս խորհեւու, ամէն բանի նկատմամբ շլոտակ թէ սիսալ կարծիք կը յայտնեն, և իրենց համար ալ այն համարումը ունին թէ ամէն բան գիտեն, մինչդեռ իրականութեան մէջ այս ընթացքով իրենց տգիտութիւնը և մտքի ազգատութիւնը աշխարհի կը ծանուցանին: Ընդհանուրապէս թերի ուսում ունեցողներ և ինքնահաւաններ կը քալեն իմաստակներու այս սիսալ ճամբէն: Իսկ խորք ունեցող իրաւագութանքներ կը գտուաշանան անկէ:

Տիեզերքի մէջ այնքան գաղտնիքներ կան և այնքան գիտնակիք բաններ՝ որ մեր տկար ուղեղով ամէն բան չենք մենք Աստուածունել: Որովհետ մեր գիտածը Աստուածոյ գիտածին քով հապիւ ծովու կաթիլ մը ջուրին կը հաւասարի: Եւ քանի որ մենք տղէտ ենք իսկ Աստուած ամէնագէտ, ուստի մեր ներքին խաղաղութիւնն ու երջանկու-

թիւնը Անոր կամքին հնագանդելով միայն կարող ենք ապահովել:

Գ.— Նոյնպէս պես է հետեւին Աստուածոյ կամքին, որովհետեւ Անիկա մեզի կարելից եւ մեզ սիրող մեւ երկնաւոր Հայրն է: — Ինչպէս որ պարտաճանաչ հայր մը իր զաւակը կ'առաջնորդէ դէպի բարին և գէպի երջանկութիւն, Աստուած ալ նոյնը կ'ընէ մեզի համար: Կը պատահի որ հայր մը իր զաւակը մոռնայ, բայց Աստուած մեզ բնաւ չի մոռնար:

Երկնքիք մէջ ամէն ատեն խաղաղութիւն կը տիրէ, ներգաշնակութիւն կ'իշէ և սէրը կը թագաւորէ: Խնչո՞ւ, որովհետեւ հոն Աստուածոյ կամքը կը կատարուի: Հրեշտակներին ու երկանյին բուրու սուրբերը հոն ամէն օր Աստուածոյ կամքին առջև կը խանարին և անոր միայն կը հետերին:

Երկնքիք մէջ երկու կամքիք չեն տիրապիտիր այլ միայն մէկ կամք, այն ալ Աստուածոյ կամքն է: Ահա թէ ինչու երկնքի կեանքը գրախարի կեանք է, արքայութեան կեանք է և գաղափարական կեանք է:

Աստուած կ'ուզէ որ մեր այս երկիրն ալ երկնքի պէս վերածուի դրախտի: Ասոր համար է որ Ցիոնը Տէրունական Աղօթքին մէջ մեզի սորվեցուց բակը, Ենդիցին կամք ու ուղակ յելիկնս եւ յելիրիս: Դժախատաքար սակայն այսօր երկիրի վրայ Աստուածոյ կամքը չի կատարուիր: Այս է պատճառը որ ա՛յսքան կոիւներ, անհամաձայնութիւններ, բազիութեր և զդրախտութիւններ տեղի կ'ունինան աշխարհին վրայ ամէն տեղ:

Քրիստոնեայ պետութիւններ, քրիստոնեայ ազգեր և մենք՝ քրիստոնեաներու ալ անհամապէս պատասխանառու ենք ասոր: Այս ուղղութեամբ մենք ունինք երկու պատրականութիւններ: անոնցմէ մէկն է աղօթել իսկ միւսը՝ աշխատիլ. Աւետարանի լոյսով ժողովուրդները գասափարակել: Երբ Քրիստոնի անոնը կրող ազգեր և անհատներ իրենց պատասխանութեան պատնէշլն վրայ կենան արթուն պահակի նման և զիատակորէն գործին ու ազօթին, ուշ կամ կանուխ Աստուածոյ կամքը ինչպէս երկնքի մէջ նոյնպէս ալ երկրի վրայ կը կատարուի: Այն ատեն գալլը գառնուկին հետպահութիւն պատահի բնակի . . . , և իրարու պիտի չփա-

սենք (Խայի, ԺԱ. 6-9): իրարմէ տարրեր գաղափարաբանութիւն ունեցող ազգեր ու պետութիւններ հղբայրաբար իրարու հատ պիտի գործակցին, պատերազմեր պիտի վերջանան, թշնամիներու յարձակումներ պիտի դադարին և ամենուրեք սէրը, արդարութիւնը, խաղաղութիւնը և համերաշխութիւնը պիտի տարածուին: Հայց Եկեղեցին միշտ արդէն կ'աղօթէ այս ուղղութեամբ, ըսելով. «Զի լուսոցին պատերազմունք, գաղաքացին յարձակմունք թըշնամաց, սակեսցի սէր և արդարութիւնը իշերիք»:

Աստուծոյ կամքին հետեիլը կ'երջանկացնէ մեր կեանքը ամէն կերպով: Ուսափ, եթէ առօրեայ կեանքից մէջ զժուարութիւններու հանդիպու կոմ տիուր ու տագնապալից վայրկեաններ ունենաս, մի՛ յուսահատիր, իրարանցումի մի՛ մասնուիր, քու կամքդ յառաջ մի՛ քեկը, այլ Աստուծոյ կամքին հետեւէ, Անոն' յանձնուէ և վասահ եղիր թէ Ան քեզի ցոյց պիտի տայ ամենասպանով ճամրան լուծելու համար քու զժուարութիւնը:

Հաս Գրդ Աղամոսի Ցրդ համարին մէջ արձանագրուած մարգարէութեան, Յիսուսի համար ամենամեծ ուրախութիւնն էր Աստուծոյ կամքը կատարել երը կ'ապրէր մեր Երկրագունդին վրայ: Ան այսպէս արտայայտուեցաւ. ևնս իմ կամեն չեմ վնառեր, այլ Անոր կամեն՝ որ զիս աշխարհ դրկից (Թոգև ե. 30): Աւրիշ առիթով մըն ալ ըսաւ. անը որ Աստուծոյ կամեն կը կատարէ, անիկա իմ եկրպայր, եղոր եւ մայրոն (Մրկ. Գ. 35):

Նայէ՛ բոպէ մը Յիսուսի կեանքին վրայ. Աւագ Հինգչարթի օրը, երը մահուան շուքը Իր վրայ իջած էր, ուրիշ բան չըրաւ, այլ Փեթսեմանիի պարտէցին մէջ աղօթեց երեք անդամ և ըսաւ. և՛վ Հայր, երկ կարելի է այս բաժակը ինձնի անցուր, ոչ թէ ինչպէս կ'ուզեմ՝ այլ ինչպէս Դուն կ'ուզես. բայց ոչ թէ իմ կամեն՝ այլ Քու կամեն ըլլայ: Այս խօսքերով իր Հօրը կամքին յանձնըսեցաւ, որպէ կրցաւ տոկալ հրաներու անթիւ ու անհամար նախատինքներուն և նոյնիսկ խաչին վրայի անարդ մահուան, որպէսզի Գողգոթայի վրայ իրեն պատարագուելովը մեր մեղքերուն թողութիւն շնորհէ:

Երբ Յոր Երանելին յանկարծ ծանրածանր աղէնսերու հանդիպեցաւ և նոյնիսկ իր առողջութիւնը, ստացուածքն ու ամէն ինչ կորսնցուց, չյուսահանեցաւ, այլ գետին ծաելով երկրպագութիւն ըրաւ և ըսաւ. Քնոզը անունը (Յոր, Ա. 21): Մեր նախահայրերը երք զժուարութիւններու հանդիպէին, իրենց լաւագոյնը ընելէ վերջը պահէ Տիան օրինեալ եղիցի ըսելով Աստուծոյ կամքին կը յանձնուէին:

Երկնքի արքայութեան արժանանալու համար անհրաժեշտ է Աստուծոյ կամքը կատարել, ինչպէս Յիսուս պատգամեց՝ ըսելով. «Ան թէ ով որ ինձի Տէ՛ր, Տէ՛ր կը կոյէ պիտի մօնէ երեխի արքայութիւնը մեր կեանքի առօրեայ զրազումներուն մէջ: Աստուծոյ կամքը կատարած կ'ըլլանք եթէ մեր փրկչին, Յիսուս Քրիստոսի հետքերուն վրայնք և Անոր նմանիլու աշխատինք իրեր մեր կեանքի հեռանկարը: Նոյնպէս Աստուծոյ կամքը կատարած կ'ըլլանք մեխէ Ս. Հոգին միջոցաւ սրաի փոխութեան արժանանալով ապրինք այս աշխարհի մէջ ամրիծ, արգար ու սուրբ կեանք մը: Աստուծոծ սուրբ է և կ'ուզէ որ մենք ալ ամրիծ ու սուրբ կեանքի մը հետեւնք ու փոխանակ մեր կամքին հետեւելու՝ իր կամքին հնազանդինք:»

Կրկնենք ուրեմն Հայց. Եկեղեցւոյ մեծ հայրապետաներէն Ս. Ներսէ Շնորհալիի հոգինունչ աղօթքը. «Կամենցոյ բարեաց, Տէր կամարար, մի՛ թողուր զիս ի կամս անձին ինոյ գնալ, այլ առաջնորդեա՛ ինձ լինել միշտ ըստ կամաց քոց բարեսիրաց. և ուզորմեա՛ Քո արարածոց և ինձ՝ բազմամեղիս (Հաստուծ Խոսովանդէ՛, 12րդ տուն):»

ԳԲ. Ա. ԱՄՐՄՅԵՑՑԱՆ
Ֆեկնօ, Գալիք.

ԱՊՐԻԼ 24

*

Կ'իջնէ երկինքն անոնց վրայ,
Առանց ամսի ու գորովի,
Խորին վրայ հորիզոնին
Մըրին թեւեր,
Զերք նաւակներ, դէպ' ափունքը դիակներուն:
Տարմն է մըռայլ մեծ անգրերու,
Եւ անոնց հետ սարսափը խուլ,
Որ կը հրասուի լայն ըըսուկին
Մեծ գետին որ, պտոյս պտոյս,
Օղակ օղակ ինքն իր վրայ,
Ըստ փախուստ մըն է անհուն:

Հեռուէն ահա,
Պըղընձակուր դէմքով կիներ,
Եկած մօսիկ զիւղակներէն,
Կանգ են առեր,
Ու կը նային մըռայլ շեղչին
Դիակներուն,
Մինչ ժպիս մը թերեւ ու լիրք
Կուրուազոնի իրենց դէմքին:
Ունին սակրեր ու դանակներ,
Զոյգ ուսերնուն՝ այծի թելէ
Հիւսուած պարկեր:
Քովիկն իրենց կան զըրասներ,
Գունչերնին վեր ու անհանդար,
Միշոցին մէջ խուզարկելով
Բան մ'անձանօք:
Մէկիկ մէկիկ կը սըպրդին
Դէպի կոյսը դիակներուն:
Անապարանն իրենց պդոր,
Մերկ ոսկորները նետելու
Եւ գտնելու անոնց ներքեւ
Պատառները ըզգեսներուն,
Ծընօքը թեկ հին կօչիկին,
Ցամառ, իրաւ եւ անձանձիր:
Մանէն անդին մահ մըն է նոր
Սառն, անտարբեր խուսանգումն այս:
Ու հաւաքուած լաքեղիներ

Պարկերու մէջ,
Կը բարձրանան զըրասներու
Կռնակներուն.
Աւարտած է աշխատանին այդ
Սեւ ու կարմիր.
Արեւն արդէն համակ կըրակ,
Արփիններուն կ'առնէ ողջին
Ու կը տանի:
Դեռ ուրիշներ՝ աբցանաւոր,
Որ կղպջւած կըզակներէն
Կը փրցընն ատամն ոսկի,
Զըւարք նեզնանին արփինակալ
Լեզուին վերեւ մեռելներդն:

Սնապարանն ու զազրութիւնն
Ուրիշներու, որ կը բանան
Փուերն ուռած կամ վիրաւոր,
Արոնելու խորդէն անօնց
Քարն ու ոսկին:

Ու ետեւէն գրբասներուն,
Որ կը տանին ըզգեսները՝
Թաց ու կպչուն, մեռելներուն,
Հորիզոնը կը հանդարժի:

* * *

Զէ վերջացած բայց մահն անօնց,
Որոնք հազար մահով մեռան:
Կէսօրուան դէմ,
Եզնասայլով, զըրասներով,
Բերլին քարիւղ, թիթեղ, թիթեղ,
Ու քափեցին ժելցերն ի վար
Գիհակներուն:
Արեւին դէմ՝ փայլակ, փայլակ,
Ծիծաղն անգուք թիթեղներուն:
Ցեսոյ կըրակ.
Ճերմակ կապոյց բոցերուն տակ
Շեղցն է շարժում.
Կը մօսենան ու կը բացուին,
Մարմին, մարմին,
Ուժ եւ իրան, թեւ ու զըլուի:
Բոցը հազար ժանիքներով,
Խօլ ու խնդուն,

* *

Աշունն է հիմա թախիծն իր փրռած,
Ամէն բանի վրայ, ու նոզիս մէջ.
Աչքերըս են գէջ, կարօտը՝ մարած,
Երազն՝ նոզեվարք, ու ճըրագը՝ շէջ
Յոյսին մըխացող, ձէթր՝ ըսպառած ...
Աշունն է հիմա թախիծն իր փրռած ...

Ա՛խ, ըսպասուցիր երկար, շա՛տ երկար,
Խարեցիր, չեկար ... Դեռ աշուն չեղած,
Քալու էիր զուն, զըւարթ ու ժըպտուն.
Գալու էիր զուն նուրդ լըջիշած ...
Հիմա ուշ է ալ ու սիրուս նըկուն,
Սրդէն իջեր է աշնան իրիկուն:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

* *

Կարենայի՛ սիրոս բանալ ամէնքին ...
Ինչպէս արեւը ամպերուն մէջէն,
Կէս մը զայն բանալ ու կէս մը գոցել,
Սըփոել շողերըս վըրայ աշխարհին:

Զըմեռուան ցուրտին արեւն ինչպէս որ
Կը զըրկէ շողն իր երդիքերէ ներս,
Սիրոտիք պարման մըանէի՛ նոյնպէս.
Անձանօթ տրղոց, մօտիկ, հեռաւոր,
Տանէի՛ թիչ մը շերմութիւն ու լոյս,
Ցուզէի՛ զանոնիք զըգուաներով անուշ:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

Գոր ու կապոյս,
Կը պըսուտի եւ կը լըզէ
Գըլուխներէն,
Ուաները սեւ ու դեղձան:
Մուխն է պատամ լոյծ ու ծրիուն,
Վըրան հալած, վըրան սեւցած մարմիններուն:

Քիչ մը անդին,
Հանդիսական մարդոց խումբեր,
Ումանի հսած սուրբ աղօքի,
Մինչ ուրիշներ խաղաղ դէմիուլ,
Մասներն իրենց մօրուկներուն,
Լուռ կը քօրուեն արեան հետիւր:

Գ.ՏԱ.Բ.Ա.ՆԴԻ

(Եարունակելի՝ 4)

ԿԵՆՈՇՆԱԳԻՒՏԱԿԱՆ

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՍՏԻՉԱՆՆԵՐԸ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՑ ՄԷԶ

Դ.

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՊԱՏՐԱՍՊՈՒԹԻՒՆԸ ՀԱՅ ԱԿԱՑԻՈՌ ԴՊՐՈՑԻՆ

2. ԸՆԴԱՑՑՈՒՆ ՀԱՅ ՀԱԼԵՏՈՒՆԻ

Ինչ որ փափաքելի է գիտնալ քահանաւութեան պատրաստուցներուն նախընթաց կեանքին նկատմամբ, զայն կը գտնենք Մաշտցներու Ձեռանգործեան կանոնին սկիզբը, իրատական գրուած քններու մէջ գրուած քններու որոնք բէկ սկզբունքով նոյն, բայց ձևով համառաւ են կամ տարրեր: Այսպէս, Մայր Մաշտցնին մէջ(*) (երես 251ր-254) կայ խրատը Տաթեացի Գրիգորի առունով, ուր ձեռնադրուցին վրայ պարտք կը գրուի քննել ընծայացուին ուսումնական կարողութիւնը, ուղղափառութիւնը, առաջինութիւնը, հասակը և այլն: Էջմիածնի Մաշտցնին մէջ(**) (երես 24-25) գրուած է բարորովին նոր, բայց շատ կարեոր և երած պատուիրանի, Գէորգ Դ. Կաթողիկոսն: Ազգ Մատենագարանի (Դալաթիա) Ձեռագիր թիւ 237 Մաշտցը և րատ նուիրելոցն մը ունի, որ գրուած է զարդապետական գաւազանի տրւչութեան կանոնին վերջը, և սկիզբը կղերիկոսներուն էն. ձեռնադրութեան, Առաքել Սիւնեցիի մասն կը պատճենարկի թիւ 221-245), որուն վերջին մասը նոյն է կ. Պոլսոյ Մայր Մաշտցը իրատին հետ:

Այս խրատը, որ Ազգ Մատենագարանի ձեռագրին մէջ անընդհատաբար ամբողջովին գրուած է զարդապետական Գրիգորասան

Աստիճաններէն ետքը և փոքր աստիճաններու և քունանական ձեռնադրութեան կանոնին սկիզբը, և աղաջազ երաւիրելոց ի տակ և Սրւենեաց Առաքել հպիսկոպոսին անունով, Մայր Մաշտցնի մէջ երկու քի բաժնուած է: Ա. մասը զրուած է զարդապետական Գորիգորասան Աստիճաններէն ետքը (երես 337ր-342ա): Առաքել ծպս. կ Գր. Տաթեացի առունով, ով Տեր Առաքելակ անուն Ուիւնեաց եղիսկոպոսն եւ ի Տեր Գրիգոր բաջ հուեսուրե: Իսկ Բ. մասը զրուած է զարդապետական Զորիգորասան Աստիճաններուն սկիզբը (երես 251ր-254): Ամբողջ խրատականը միենոյն գրէէ ելած է: մանր մուշք տարբերութիւնները ընդորինակող գրիչներու արդիւնք են անչօւչտ(*):

Այս Խրատը շատ հետաքրքրական է, ուրվիճակ ընծայացուին պատրաստութիւնը նկատի առնելուած է նոյնիսկ իր մկրտութեանէն ետքը: Ըստի է քրիստոնէական կրթութեան և գաղտիարակութեան մէջ ձրագիրն է այդ, որ կազմուած է Սրւենեաց Վարդա-

(*) Մայր Մաշտցնի մէջ, Վարդական Վարդապետի ասցանալ յարագան համանայութեան խրագրին առակ գրուած ըմբ ալ կցուած է Առաքել Սիւնեցիի իրատականին Ա. մասին վերջը (երես 343ր-343ը). Վարդական Վարդապետի գալքին մէջ դրա է իր մուտքած և գրկած է բոլոր հայոց զարդապետով եպիսկոպոսաց, որպէսզի ձեռնադրութեան որը կարգան հրապարակաւ, ինչպէս նաև զգործական աղայաց, որ դիտենան թէ մըրգիկ սասկալի և զարնուրեան աստիճան կայ առաջին նոցան և այլն: Վարդական Վարդի իրատին մէջ հետաքրքրական է ընծայեաններուն տարիքն խնդիրը. Թաղէսօ առաքեալի կանոնով, կը սէ: որ աղայացն և զակնատարն ձեռնադրէ պատճեն պան, ձեռնադրուզն ալ, ձեռնադրաւն ալ կարգայից կ'ըւնան: — Ա. Գրիգորի կանոնով Դպիր օրնելուն է 15 տարեկան հասակին մէջ. 25 տարեկանին՝ եթէ պարկէշտ է և բարի, արկածութեան ձեռնադրեն: 30 տարեկանին՝ եթէ կանաչաբար է ամենայն բարութեամբ: որոնց թուութեան մասնացը կ'ըւնէ նախացու, քահանայութեան կը գունի:

Դալով հուսուկուններուն՝ արեացաւն, որ յօմաքի իւր կամօքնէն, 20 տարեկանին զգունակ հագիկ և ի մասը և ի զինուայ կարիք, 30 տարեկանին ուգեմաւոր օրնենին, որ է միակիւցը: ուրիշներու վկայութեան և աղայանքին վրայ եթէ արեացան յօմաքի քահանայ ըլլալ: պէտք է 40 տարեկանին սարկաւագ և 45ին ալ քահանայ ձեռնադրէլ:

(*) Դիբ Մեծ Մաշտց կոչեցեալ, տպ. Գ. Յ. Արագեան, Կ. Գոլիս, 1807:

(**) Մաշտց ձեռնադրութեան կղերիկոսաց, Սարկացաց և Քահանայից և Օրենստեան Արեացայից և առաջազ պատասխան վարդապետական Վարդապետաց, տպ. 976, Էջմիածին:

պետարանի շրջանակին մէջ . ծրագիր մը՝ որ վեր կը հանէ դարսն ոգին և ըմբռնումը առանաբարկ քրիստոնեայ ժամանակներու կը թութեան և դասախրակութեան , որո՞նք կը նույիրուին քահանայութեան և վարդապետութեան :

Ներկայացնենք այդ Խեատին գլխաւոր դիօքիք :

Մկրտութեանէն ետքը ծնողներ իրենց զաւակը տուն կը տանին և կը կրթեն սերկեղիւն Աստուծոյուն : Եւ երբ կը բացուի տղուն լիզուն , անոր կը սորվեցնեն . —

1. Աստուծոյ օրհնութիւնը . ամէն բանէ առաջ տղան Աստուծոյ անունը պիտի սորվի :

2. Երբ տղան կը զարգանայ հաւատով և ամէն բան կը հասկնայ , ցոյց կու տան անոր երկինքը , լուսուորները , եղանակաց փոփոխութիւնները , բոյսերն ու տունկերը , ծաներն ու ծաղկիները և այդ զեղեցիկ բաներով կը ճանչցնեն անոր Արքայի :

3. Կը սորվեցնեն տղուն երրորդութիւնը :

4. Հրեշտակիներն ու գեերը :

5. Նախածնողաց պատութիւնը , աւ-

տոնց խարուկին ու մեղանէիլը :

6. Քրիստոնի մարգեղութիւնը , սկսելով Գարբիէլի աւետումէն , ծնունդը , մկրտու-

թիւնը , թաղումը , յարութիւնը , համբար-

ձումը :

7. Քրիստոնի միւսանգամ գալուստը ,

բոլոր մարդոց յարութիւնը , վերջին զա-

տաստանը :

8. Կը սորվեցնեն տղուն ամէն օր ժամ

երթալ , որպէսզի տեսները ցոյց տայ ,

որ ամչնայ , միջդ չզործ և բարի լուայ

միջ :

9. 10. Ցիշեցնել մահուան օրը , հոգե-

վարքի ժամը եայն :

Այս բոլորը կ'ըսուի Շնուռուն մանկու-

թեան , զոր անշուշտ սկզբունքով պէտք է

սորվեցնել եօրը տարիկան տղուն : Երբ

տղան կը լրացնէ այդ տարիիքը՝ նիքահարը

զայն կը բերէ եկեղեցի , ուշամարիմէօը

եայն լսել տալէ ետքը համարդել կու տայ ,

Տղուն ծնողքը Աստուծոյ կը նույիրեն իրենց

զաւակը Անդանի առջև և կը յանձնեն

զայն պնտեալ եւ աստուածանանոյ համա-

նայիս մը , որպէսզի աստուածային բաները սորվեցնէ :

Թահանաւոն կը քննէ տղան և երբ տեսնէ որ վարժուած է պյուսումն մանկութեան , կը հեռնարկէ աւելի բարձր նիւթերու :

1. Անոր միւտքը կը զարժեցնէ ձկտել

իմանալի բաներուն , թէ ինչպէս Աստուծոյ շնորհ կը թափուի հրեշտակներու զանա-

րուն զրայ և անկից ալ եկեղեցոյ քահա-

նայութեան ինը զաներուն զրայ . այս հա-

ւատքով կը ճանչցուի Աստուծած :

2. Կը սորվեցնէ հաւատքի մտքով իմա-

նալիներէն ալ զե՛ր բարձրանալ , ուր է

Աստուծած , Որդի և Ս. Հոգի :

3. Հաւատքի բաները կը սորվեցնէ :

4. Կը սորվեցնէ Սրբոց զարքը : Վերը իմանալիները , զարք Սրբոց կեանքը . այս

երկու բաներուն զրայ միայն մտածելու է

տղան . այս է պատճառը որ եկեղեցոյ մէջ

ամէն օր Սրբոց զարքը (= Յայսմաւուրք)

կը կարագուուի :

5. Կը սորվեցնէ մեղքերու խոստովա-

նութեան պէտքքը :

6. Կը սորվեցնէ առաքինական գործեր ,

պահք , ազգիք , արթնութիւն , ոտնակա-

ցութիւն , ծնրադրութիւն , սրբասիրութիւն ,

ժրութիւն :

7. Կը սորվեցնէ չափաւորութիւն (պար-

կեշտութիւն) ուտիլիքի , խմելիքի , հա-

գուստ-կապօստի մէջ , որպէսզի սորկա-

մոլ և պնունզ չըլլայ :

8. Կը սորվեցնէ լուութիւն և առանձ-

նակեցութիւն , որպէսզի շատախօս և շա-

տաշընիկ չըլլայ :

9. Կը սորվեցնէ ժուժկալ և համբերող

ըլլայ առաքինական գործերու մէջ , այ-

սինքն քաղցին ու ծարաւի , մերկութեան և

գետախոսութեան , և այլ բաներու մէջ :

10. Կը սորվեցնէ հոգեկնան շուրս առա-

քինութիւնները . — Խոհեմութիւնը , Արիու-

թիւնը , Աղջախուռութիւնը և Արդարութիւնը :

Այս բոլորը քահանան (= առաջնորդը

= խոստովանակայրը) պարտական է տղուն

սորվեցնել մինչեւ ձեռնադրութեան ժամա-

նակը :

Եւ Երբ կը հասնի կատարեալ հասակի ,

այսինքն՝ երբ Քրիստոնի պէս կ'ըլլայ 30

տարեկան , խոստովանակայրը կը քննէ զայն

այլեայլ նկատումներով թէ :

1. Կորգան է կրօնաւուրեան կարգն ու սահմանը. ով որ կրօնաւորութեան սահմանը չի զիտե՞լ չի կրնար այդ կարգին մէջ մտնել:

2. Քահանայուրեան կարգն ու սահմանը գործքով ոռոգած է թէ խօսքով: Խօսքով կատարեալ չ'ըլլար, գործքն ալ պէտք է:

3. Գործը յօժարութեամբ, ուզելով կ'ընէ թէ ոփ հարկէն, առաջնորդին ստիպումով. երբ յօժարութիւն չկայ, հարկը վերցածին պէս՝ գործը երեսի վրայ կը թայ:

4. Կը նայի թէ սրբասիրութեամբ պիտի կրնայ տանիլ իր գարքն ու կարզը: Եթէ չի կրնար, բայց կ'ուզէ կարգաւոր ըլլալ, թուղ ըլլալ:

5. Եթէ սրբատէր է, կամք և յօժարութիւն ալ պէտք է: ուրիշներուն ստիպումով լւա չէ այս լուծի տակ մտնել:

6. Նայելու է թէ այնպիսի մոլութիւններ ունի՞ որոնցմէ չի կրնար համարիլ. եթէ տանիկ բաներ կան թող չմօտենայ այս կարգին:

7. Ծննդնէն մինչև այդ օրը տնարատ ապրի՞ր է: Բացարձակ անարատութիւն կը պահանջուի. նոյնիսկ խօստովանութեամբ սրբութիւը անօգուտ կը համարուի:

8. Ամէն օր խօստովանիլ:

9. Հեզ, հնազանդ, խօսարհ և երկիւղած ըլլալ:

10. Անապական և անարատ կեանք վարել:

Ահա այն սկզբունքներն ու պայմանները, որնց գործադրութեամբը միայն մէկը կրնար կրօնաւոր-վարդապետ ըլլալ Սրբնեաց Դպրոցին մէջ:

Արգեօք կէտ առ կէտ գործադրուած են ասոնք. — Կարելի չէ բացարձակապէս հաստատուն պատսախան մը տալ. բայց ամէն պարագայի մէջ օգտակար է, մանաւանդ պէտք է որ օրէնքը խօստապահանջ ըլլայ. ասով միայն կարելի է ընծայացուին վրայ արժանաւորութիւնը կազմող աւելի որոշ յատկութիւններ փնտուել:

Եւ անշուշտ այս ըմբռնումով է որ ընծայացուն երկու անգամ հրապարակային քննութեան կ'ինթարկուի Զենադրդը եւ պիսկոպոսին կողմէ: Այս հրապարակային քննութեան առաջին մասը թէ եւ եկեղեցւոյ մէջ կը կատարուի, բայց զեր Ձեռնադրու-

թեան խորհուրդին բուն մասը չի կազմեր, այլ պարզապէս նախապատրաստութիւն մը: և քննութեան նիւթերն ալ զրեթէ կրկնութիւններուն են նախապէս արուած սկզբունքներուն և պայմաններուն: Բայց հրապարակային քննութեան երկրորդ մասը, որ ԿՈՉՈՒՄ անունով ծանօթ է, էական մասն է Զենադրութեան խորհուրդին և լրումը ընծայացուն քննութեաններուն, ուր, ինչպէս պիտի տանինք, երբ այսուոր հարցումներուն կերպածուած են ընծայացուն տեսական և գործնական կեանքի վերաբերեալ խընդիրները:

Հրապարակային քննութեան առաջին մասը Մայր Մաշտոցի մէջ ալ կայ, որ զիտել տուրին արգէն: Գր. Տաթևացիի վերագրուած է: Այս քննութեանը ընելու համար եպիսկոպոսը, ձեռնադրութեան օրը, անշուշտ Կոչումէն առաջ, եկեղեցւոյ մէջ, աթոռ նստած, բազմութեան առջև, սբազում զգուշութեամբ պէտք է քննէ ընծայացուն և ծանրանայ սա՛ կէտերու վրայ:

1. Եթէ ընծայացուն տգէտ է, այսինքն՝ չունի քահանայական օւսումք, պէտք չէ ձեռնադրել: զգի տգիտութիւննանբանից է, և անբան ոչ լինի քահանայա:

2. Եթէ ընծայացուն եերձուածուղ մըն է՝ պէտք չէ ձեռնադրել: Հերձուածուղ բառը երկու իմաստ ունի. առաջին՝ ուղղափառութեան տեսակէտն, Արիսոսի, Նեստորի և Մակղոնի պէս, իսկ երկրորդը՝ քահանայական վարգին արտասաւորումը, որ կը յայտնուի իր պաշտօնին մէջ թերացումով, այսինքն՝ որ սխալ բաներ կը սորվեցնէ: անարժանաւոր եկեղեցւոյ խորհուրդներուն կ'ընդունի:

3. Եթէ ընծայացուն գիտուն է և ուղղափառ, բայց առաջինի չէ, պէտք չէ ձեռնադրել: զգի թէ անարժան իցէ գործով, թէպէտ զամնայն գիտութիւնն ունիցի: ոչ ձեռնադրեսիոն: — Այս յօդնածին բացարձութեան մէջ առաջնութիւնը մէկնուած է սրբութեամբ: ենթական սրբութիւնն է: աստուածային իշխանութիւնը սրբութեան վրայ կը հանգչի: այս սկզբունքով երբ քահանայալունէն եւ այլ սրբութիւնը վերաբերեալ պիտի է, քահանայական իշխանութիւնն ալ ինքնին կը լուծուի:

4. Եթէ ընծայացուն արժանաւոր է:

բայց չափահաս չէ, պէտք չէ ձեռնադրել: Չափահասութիւնը երեք կերպով պէտք է առնել. Հասակի, Կամբի եւ Մրուրեան: Իսկ պատարեալ հասակ՝ Եթե՛ԱնԱՄեԱԹՆէ:

5. Եթէ ընծայացուն բարեպաշտ ծնողաց և սուրբ անկողնի զաւակ չէ, պէտք չէ ձեռնադրել: Օտարազգի, ուրացողի և պոռ-Նիկի զաւակներ չեն կմնար ձեռնադրուի:

[Այս սկզբունքը ընդունված է հանդերձ՝ քրիստոնէական, ինչպէս նաև Հայ Եկեղեցն, մեծապէս բարեփխօսած են տարու ըմբռնուուր. մեր Եղիշեցւոյ յատուկ Կանոնի մէջ կ'ըսուի: որչափ ալ անօնիմ, բայց եթէ արժանաւոր են, պէտք է ձեռնադրել: Տղան մեղապարտ չէ իր ծագման համար. տնչուշ այս հրմբ շատ ամուր է:]

6. Եթէ ընծայացուին Խոստովանահայրը չի վկանել անոր արժանաւորութեան, պէտք չէ ձեռնադրել: [Այս խոստովանահայրը, որ կը ծածկէ և պատճառ Կ'ըլլայ, ձեռնադրութեան, պատասխանատու է:

7. Եպիսկոպոսը ընծայացուին պէտք է յիշեցնէ մարգարէական պատգամին համեմատ թէ ինքն զէտ կը կարգուի ժողովրդական վրայ. և եթէ մէկը մեղքի մէջ կը տեսնէ և չ'ազգագրաբեր և ետ չի դարձնիր, պատասխանատու է այդ մեղաւորին արեան:

8. Եպիսկոպոսը պարաւոր է այս բոլոր ըսուածներուն ուշադրութիւն ընել և երբեք տեղի չտալ ստիպման, կաշառքի և այլնի առջև: Հակառակ պարագային, պատասխանատու է ձեռնադրիչ եպիսկոպոսը իր ըրած անարժան ձեռնադրութեան համար:

9. Եպիսկոպոսը պէտք է ընծայացուին համար կենցաղագրական կանոններ դնէ. մէկը ժամանակաւոր, ձեռնադրութեան առթիւ, իսկ միւսը ձեռնադրութիւնն ետքը՝ ցկեանս:

Ժամանակաւոր կանոնն է ընծայացուին կարողութեան յարմար պահեցողութեան շրջան մը, մէկ կամ երկու տարի, և Քառ-սունքը, զոր պէտք է անցնէ «արթնութեամբ, աղօթիւք, ծնրագրութեամբ և արտասուօք»:

Ցկեան կանոնն է Միքուտոոի պէս ապ-րիւ. հեկ, խոնարհ, մարգասէր, անյիշա-չար, խաղաղարար եայն: Զլլլալ շատա-ցընիկ, զինաբրու, պճնասէր եայլն:

10. Այլեալլ պատուէրներ հրեշտակային կեանք մը անցընելու համար:

Մանօք. — Սրդ կանոնին գերջե կուսա-կրօններու համար գիտողութիւն կայ մաս-նաւորապէս, որոնց յարաբերութիւնը բու-լորովին կը խզուի աշխարհի հետ և իր փաստակուի այն կանոնը, որոն համեմատ կուսակրօն քահանայ պէտք չէ առաջնորդ ըլլայ ժողովրդեան: Հակառակ սակայն այդպիսի կանոնի մը գոյութեան, միշտ կուսակրօններ առաջնորդներ հղած են կիզրէն ի վեր:

Նոյնիսկ կանոնական այս տրամադրու-թիւնները հակառակ են այն բոլոր իրա-ւունքներուն, որոնք կը տրուին Վարդա-պետին (կուսակրօնին) Սիւնեաց դպրոցին մէջ, գաւազանի իշխանութեան հետ: Ինչ-պէս պիտի տեսնենք, Սիւնեաց դպրոցին ըմբռնումավ, թէկ վարդապետութիւնը ե-պիսկոպոսութիւն առաջնորդութիւն չէ, բայց Վարդապետին տրուած իրաւունքները աթոռակից կ'ընեն զինքը եպիսկոպոսին և ուսուցանելու — անշուշ ժողովրդեան — բացարձակ իշխանութիւն մը կը վայելէ ան: Այսպիսի զիրքի մը մարդը, առաւել կամ նուազ ընդարձակ շրջանակի մէջ, ինքնին տեական յարաբերութեան մէջ է ժողովրդ-պին, աշխարհի հետ:

Արտապուած Լազու Շաբարպերէն, 1906

(Եպունակելի՝ 8)



ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԳԻԼԳԱՄԷՇԻ ԴԻՒՑԱՁՆԵՐԴՈՒԹԻՒՆԸ

Ս. Արուոյն Երիտասարդ եւ ըստամատնչ Միաբաններէն Հոգե. Տ. Անուանան Վ.ը. Զդաշվարեն 1953-55 թարականներան «Սինախի մէջ հրատակած և ննազիական-բանափական տեսակէետ յոյժ տանիան» «Քիլգամալչ» «Քիլգազմերգալար» գրքէն կէտը Հոգե. Անուաններէն, Հոգե. Հայրը ուսանելու համար Փաքի մէկնած դրազլ, յօցանած ընթառաւեցաւ: Եթէ տարիներ առաջ իր վերադաշն ապահն, Հոգե. Հայրը գրաղաց եւ ալիք հարեւու աւխառա քեամբ մը — Հր. Անաձանն «Ախտամատը ներառական Հատուկ հենական եւ վերածական ուսանեանդրանիր» առ 1959-11 «Սինախի մէջ հրատակակիւետ զա լոյս տասաւ հանեւ առանձին ճառօռօվ: Ամսագրին այս թիւնի Հոգե. Հայրը կը կիսի իր ընհնատած յօցանածի շարունակորեան, որ նոյնպէս լոյս պիտի տանձնէն հատորով:

ԽՄԲ.

(Մեծ լրատ մը կայ: Երբ բնագիրը նորէն կը սկսի, էնկիցուն — շարունակելով իր դառն զիտողութիւնները — կ'աղերսէ Եսամաշին անէծ քը որսորդին վրայ):

1. — «[...] իր հարասուրթիւնը փճացուր, նուազեցուր իր ոյժը».
2. — իր [ոյլ] շին [անընդունելի ըլլայ] քու առաջ.
3. — թող [անառանները, զորս կը ջանայ թակարգել] խուսափին իրմէ.
4. — [...] թող] «որսորդը [չւասյնի իր սրտի փափաքինս».
5. — [իր սիրտը] խրախուսեց իրին անիւծելու [աղի]նը, պիրճաղինք.
6. — «[Ե]կ, «վ ազին, քու ճակատա»- զիրը պիտի սահմանեմ,
7. — [ճակատագիր մը որ պիտի չվերջանայ ցյաւսիտեան.
8. — [պիտի] անիւծեմ քեզ բուռն անէծ- քով մը.
9. — [...] թող իր անէծ քները իրա- կանանան չուտով քու առաջ.
- 10-18. — (չափականց կցկտուր՝ թարգ- մանուելու համար). .
19. — [...] փողոցը պիտի ըլլայ քու բնա- կավայը,

20. — [պատին շուքը պիտի ըլլայ] քու կայանը,
21. — [...] քու ոտքերը.
22. — [թող արբեալ և ծարաւին դարնեն] քու այտերունա.
- 23-32. — (կցկտուր՝ թարգմանուելու հա- մար).
33. — երբ Շամաշ լսից [խօսք]երը իր բիրնին,
34. — Ան անմիջապէս կանչեց զինքը եր- կինք (էն):
35. — «Ինչո՞ւ, ով էնկիդու, կ'անիծին առ- զինք, պիրճաղինք.
36. — «վ ուսուցանեց քեզի աստուածա- գային ճաշ ուսեել,
37. — արքայավայել զինի ըմպել,
38. — «վ զիտուաւրոց քեզ չքիլազարդ զգիսով մը».
39. — «վ տուաւ քեզի երեելի Կիլգամէշը իրը քու ընկերը.
40. — և կիմս, ով Կիլգամէշը բարեկամու, քու մտերիմ բարեկամը,
41. — [թող] քեզ հանգչեցնէ հոյակապ բացմցի մը վրայ,
42. — քեզի հանգչեցնել տուաւ պատուոյ բացմցի մը [վրայ].
43. — քեզի նստեցինել կու տայ հանգըս- տաւէտ աթոռի մը վրայ, (իր) ձա- խակողմեան աթոռը,
44. — [որպէսզի] երկրի [իշխան]ները համ- բուրեն քու ոտքերը,
45. — Բու վրայ Ուրուկի ժողովուրզը [լու] (և) ոզրալ [պիտի տայ].
46. — [ուսւնացող] ժողովուրզը վիշտով պիտի լեցնէ քու վրայ.
47. — [և ինքը], [քու թաղուել]էդ վերջ, [իր] մարմին երկար հեր կրեւ պիտի տայ.
48. — [պիտի զիտուաւրուի] առիւծի մոր- թով և պիտի թափառի ա[նապատ]ին վրայ»:
49. — [իրը] էնկիդու [լսից] արիասիրտ նամաշի խօսքերը,
50. — [...] իր զայրացած սիրտը հան- դարտեցաւ:

Ծուրջ երկու տող կը պահսի. էնկիդու կը մերժմանայ և անէծ քը կը վերածէ օրհ- նութեան մը:

ՍԻՒԱԿ ՉՈՐՐՈՐԴ

1. —
 2. — «[Արքաներ, իշխաններ և ազնուածաններ պիտի սիրեն [քեզ].»
 3. — [...] պիտի արհեկ իր զիտամին.
 4. — [...] պիտի ցնցէ իր զիտուն մազը.
 5. — [...] պիտի թուլցնէ իր գոտին քեզի համար.
 6. — [...] սեւկուն(?), լրջաքար և ոսկի.
 7. — [...] ետ տրու[ի] անոր, որ քեզ անպատճեց.
 8. — [քեզի համար ...] ... իր լեցուած շտեմարանները
 9. — [քուրմը] պիտի առաջնորդէ քեզի աստուածներու [առաջ].
 10. — [քու պատճառաւ] կինը՝ եօթիքու մայրը, պիտի լքուին.
 11. — [...] էնկիդու, որուն մարմինը հիւանդէ,
 12. — [...] առանձին կը քնանայ.
 13. — [...] գիշերուայ ընթացքին [կը պարպէ] իր սիրուս իր բարեկամին.
 14. — «Բարեկամու», երազ մը տիսայ այս գիշեր.
 15. — երկինքները [կը գոռային], երկեց կ'արձագանգէր.
 16. — [...] կը կենայի [առանձին].
 17. — [...], մինին էր իր գէմքը.
 18. — իր գէմքը նժան էր
 19. — [...] իր մագիկները (նժան) էին արծիւինին.
 20. — [...] զիս յաղթահարեց(?).
 21. — [...] ... կը ցատկէ.
 22. — [...] զիս ընկլմեց.


(Կոտրուածք)

31. — [...] ... զիս առակերպեց.
 32. — իմ թէներս, թոչունի մը հանգոյն,
 33. — նայելով ինծի, կ'առաջնորդէ զիս խաւարի սինեակը՝ իրկալայի բնակարանը,
 34. — այս տունը՝ ուրէկէ ով որ կը մանէ երրեք դուրս չ'ելլեր.
 35. — ճամբան՝ որու ուզին ետ չի վիրագարձներ.
 36. — այս տունը՝ որուն բնակիչները գուրկ են լոյսէ.
 37. — ուր հողը իրենց սնունդն է և ցեխը իրենց ուտիսաը.

38. — զգեստաւորուած են թոշուններու պէս, թեաւոր հանդերձներով.
 39. — լոյս չեն տեսներ և խաւարի մէջ կը բնակին.
 40. — [հոյլի տան] մէջ, ուր մտայ,
 41. — նայեցայ իշխաններուն], և (ահաւասիկ?) թագերը վար դրուած են.
 42. — [...] անոնք որոնք (սովոր էին կրկէ) թագերը, որոնք կին օրերէ ի վիր իշխած էին երկրին,
 43. — [ներկայացուցիչները(?)] Անուի և էնուի, աննոք էին որ կը սպասարկէին խորված միսը,
 44. — որոնք կը սպասարկէին [իփուած ապրանքները], որուն պազ ջուր կը սպասարկէին մաշկերէն,
 45. — փոշիի տան մէջ, ուր մտայ,
 46. — կը բնակին աւագ քուրմեր և ջահընկալներ,
 47. — հոն կը բնակին թովչութեան և հիացական քուրմեր,
 48. — հոն կը բնակին մեծ աստուածներու կոնքերու օծողները,
 49. — հոն կը բնակի էթանան, հոն կը բնակի Սումեկանը,
 50. — [հոն կը բնակի նտես] Երէշկագալը՝ ստորիկրեայ աշխարհի թագուհին,
 51. — [Բէլիթ-] Երին՝ ստորիկրեայ աշխարհի գպիրը, կը ծնրագրէ անոր առաջ,
 52. — [տախտակ (մը) բռնած է] և կը կարգայ անոր առաջ,
 53. — [արարացնելով] իր գլուխը նայեցաւ ինծի,
 54. — [...] և տարաւ այս [մարդը].

Հոս կայ չուրդ 55 տազնոց բաց մը՝ Հետեւալ բնեկը Գիլգամէշի կողմէ կատարուած ճառ մը կը պարունակէ, հաւանաբար իր մօր կողմէ ուզուած։

5. — «Բարեկամ[ս]» երազ մը տիսաւ չափագոյժ [բովանդակութեամբ ...],
 6. — Այս օրը որ աեսաւ երազը վիրջացած էր [...],
 7. — էնկիպուն զարնուած երկարած էր, օր մը [...],
 8. — զոր էնկիպուն իր բազմոցին վրայ [...]։



10. — Հինգերորդ, վեցերորդ, հօթներորդ, ութերորդ, իններորդ [և տասներորդ օրը].
11. — Ենկիդուի հիւանդութիւնը [աւելի և աւելի ես վատթարացաւ].
12. — տասներեկերորդ և տասներկուերորդ օր մը [...].
13. — Ենկիդուն [իր] անկողնին վրայ [իր կարած է ...].
14. — Կանչեց Գիւգամէշը [...].
15. — «Բարեկամմա», [...] զիս անիծեց.
16. — [պիտի չմեռանիմ] անոր հանգոյն որ [կիրճայ] մարտի մէջ.
17. — Բարեկամա, ով որ [կ'իյնայ] մար[տ]ի մէջ [օրնենեալ էջ],
18. — (բայց) ես, [ես պիտի մեռնիմ նաւ խատինքի մէջ(?)]».
(կոտրուածք)

ՏԱԽՏԱԿ ՈՒԹԵՐՈՐԴԴ

ՍԻՒՆԱԿ ԱՐԱՋԻՆ

1. — [Անմիջապէս որ] [առաւօտ]եան առաջին փալփիլը [ճառագայթեց].
2. — Գիւգամ[մէջ բացաւ իր բրեանը և ըստա] իր [բարեկամին].
3. — անգ ին[կիդու] մէջ [պէս?],
4. — և զուն էիր [երր [...]].
5. — զուն էիր զոր [...] կրթեց.
6. — և [...] արտօլ.
7. — Լեռներ կը բարձրանայինք(?) և կ'իջնէինք(?) մայրիներու անտառը.

Յաջորդական տասնըշրու տողերու մէջ, չափականց կցկառը՝ թարգմանութեան համար, Գիւգամէշ յայտնապէս կը շարունակէ թուարկումը արի արարքներու, զորս երկու հերոնները կատարած են միանաբարութեամբ, բնագիրը կը կենայ, Գիւգամէշ միլճուած է վշտի մէջ իր բարեկամի մահուան առթիւ և կ'ուղղէ իր խոսքը քաղաքի երեցներուն՝ հետեւեալ վշտագին արտայայտութիւններով: —

ՍԻՒՆԱԿ ԵՐԿՐՈՐԴ

1. — «Ունկնդրեցէք ինձի, ո՞վ երէցներ, [և ականջ տուէք] ինձի?».
2. — Ենկիդունին, իմ [բարեկամմ]ին համար է որ կ'արտասառւմ,

3. — պոռաւով զառնօրէն ողբացող կնոջ մը պէս.
4. — տապարը կողքին, [աղե]զը ձեռքին:
5. — զաշոյնը զօտին, [վահանը] որ իմ առջնն էր,
6. — իմ տօնական տարազը, իմ ուրախութիւննոցինդ.
7. — չոր [սպի] մը ելաւ և [գողցաւ(?)] ինձեւ՝
8. — [իմ բարեկամմ], իմ [կրտսեր եղ]-բայրը(?), որ սրաց արձակագաշտի վայրի էւլը (և) յովազը տափաստանի,
9. — Ենկիդուն, իմ բարեկամը, իմ կրտսեր եղբայրը(?), որ սրաց վայրի էւլը արձակագաշտի (և) յովազը տափաստանի,
10. — Մենք որ [յազթեցինք] բոլոր խոչշնդուները, որ բարձրացնիք [լեռները],
11. — որ բռնեցինք և [սպաննեցինք] երկութիւնի ցոււլ,
12. — որ տապալեց յուրաբան, որ [կը բնակէր] [մայրիներու] անտառին մէջ:
13. — Արդ, ի՞նչ տեսակ քուն է որ [քեզ] նուածած է,
14. — Նսեմացած ես և չես կրնար [զիս] մտիկ ընել.
15. — բայց չի բարձրացներ [իր աչքերը],
16. — զգաւ իր սրտին, բայց ան չէր բարսինը,
17. — ապա քօղարկեց (իր) բարեկամը հարսի մը պէս [...],
18. — բարձրացուց [իր ձայնը] առիւծի մը հանգոյն,
19. — էք առիւծի մը պէս, զրկուած [իր] կորիւններէն,
20. — ես և առաջ գնաց [իր բարեկամ]ին առջն,
21. — քաշելով (իր մազը) և սփոհելով (զայն) [...],
22. — հանելով և նետելով (իր) գեղեցիկ (հանգերձը)
23. — [Անմիջապէս որ] [առաւօտ]եան առաջին փալփիլը ճառագայթեց, Գիւգամէշ [...].

(կոտրուածք)

ՍԻՒՆԱԿ ԵՐԵՎԱԴ

1. — [պատուոյ] բազմոցի մը վրայ քեզի տարածուիլ [տուիի].
2. — քեզի նստեցնել տուի [հանգստաւէտ աթոռի մը վրայ, իմ ձախտկող մհան գահիս].
3. — որպէսզի երկրի իշխանները [համը բուրին քու ստքերը].
4. — քու վրայ [Ուրուկի] ժողովուրդը լոլ պիտի տամ [և ողբալ].
5. — ուռճացող ժողովուրդը [ժառայութեամբ պիտի բեռնաւորեմ քեզի համար].
6. — և քու թագուելէն վերջ, ինքին-քին [կրել պիտի տամ երկայն հեր].
7. — աւնիւծի մորթ պիտի հագուիք և պիտի թափառիմ անապատին մէջյու.
8. — Անմիջապէս որ առաւօտեան տուա-ջն փալփիլը ճայսազայթեց, Գիւ-գոմէշ . . .]
9. — թոււցուց իր գոտին [. .].

Այսաեղէն մինչև Հինգերորդ Սիւնակ, տող 42, հազիւ թէ կոսոր մը պահուած է. պահող մասը կը փերաբերի Էնկիութալման:

ՍԻՒՆԱԿ ՀԻՆԳԵՐՈՐԴ

42. — [. .] Անունավիներու . . . գատաւորը,
43. — երբ [Գիւլգամանէլ լոնց ասիկա],
44. — յղացաւ [իր սրտին մէջ] գետի մը(?) պատկիրը(?),
45. — Անմիջապէս որ առաւօտեան տուա-ջն փալփիլը ճայսազայթեց, Գիւ-գոմէշ լինեց [. .].
46. — գուրս բերաւ ելամմագու փայտէ մեծ սեղան մը,
47. — մեղր լեցուց ասրդիսնէ(?) բաժակի մը մէջ,
48. — կարագ լեցուց լրջաքարէ բաժակի մը մէջ,
49. — [. .] զարգարեց և ցուցադրեց արեսն:

Զօրս նշաններու բացառութեամբ, 6րդ Սիւնակը բոլորպին փնացած է:

ԱՆՌԵՇԱՍԻԱՆ ՎՐՄ. ԶՂՋԱՆԵԱՆ (Շարունակելի՝ 12)

ԻՄԸՍՏԱԾԻՐԸԿԱՆ

Ս. Է. ՈՒԱՅՑԵՔԸԸ



ՑԽԱՐՔԻԵՑՆԵՐ ՑԻԵՎԵՐԻ ՄՊԱՒՅ

Եւ

Փասներ Անուննոյ Գոյուրեան

ԳԼՈՒԽ ԺԸ.**ԴԱՍՍԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱՆԿՈՒՄԸ**

Ինչպէս տեսանք արդէն, Կիլոմ Օգ-գամի աշակերտները կարենոր զիւտեր կա-տարեցին ընական գիտութիւններու գաւա-ռին մէջ, ԺԴ. զարու վերջերը: Վերա-ծնունդէն ետք, Օգգամեան աւանդութեան ժառանգործները, անվերապահ համակիր-ներ մաթեմաթիբական եւ փորձառական մեթոդին, զանացին ծուլուիլ մեծ զանգուածին մէջ այս մեթոդը գործարկողներուն եւ կորսնցուցին այսպէսով իրենց կենսու-նակութիւնը իրեւ ուրոյն դպրոց բանգէտ-ներու, ծգելով Արհստոտէլեաններուն Մի-ջին Դարու վիիլսովիայութեան շարունա-կողներու տիտղոսը: Աւելին՝ Արհստոտէլ-եանները վերագտան մաս մը իրենց կոր-սրւած հոչակին շնորհիւ իտապացի դոմի-նիկեան Կարսինալ Գամէտանի (1469 - 1534) եւ գար մը ետք լինուսեան Ֆրան-սիսը Սուլարէզի նման զրոյներու գործե-րուն: Սակայն Արհստոտէլեանները թնաւ լընդունեցին այն սկզբունքը՝ ըստ որում անկնեպան աշխարհի կազմուածքը էապէս մաթեմաթիբական է. այս սկզբունքն է որ, եկած Պատունէն եւ Պիթակորեաննե-րէն, պիտի ներջնէք նոր գարու մարդիկը,

եւ անոր մերժումը՝ վերջին զասականներու կողմէ եղաւ գիւաւոր պատճառը որ զիտնականները հնորացան միջնադարեան փիլիսոփայութիւնէն։ Բաց աստիք, զասականութիւնը անկում կը կրէլ որովհետեւ բնութեան սէրը, որ այնքան կենդանի էր Արիստոտէլի մէջ, գրեթէ անհնտացած էր. զիտելը եւ փործելը, որոնց վրայ այնքան ուժեղ շեշտ մը դրած էին Արիստոտէլ եւ Ս. Թովմաս, արքամարիուած էին. եւ այլասերած զասականները կը զբաղէին անհեթեթ նրբամտութիւններով՝ որոնք որեւէ կապ չունէին կեանքին եւ իրականութեան հետ. կը վիճէին «նմանասեռերու» եւ «այլասեռերու», «ստորոգականներու» եւ «նոյնաստորոգականներու», «պարզաբար» եւ «ըստ էութեան» բառերու շուրջ. խնդիրները կը լուծէին «օձեականօրէն», «անիթականօրէն», «հիմնականօրէն» եւ «գերազանցօրէն» բառերու միջցաւ եւ կը փնտուէին իրերու բացատրութիւնը երկինքներու համակրանքին, անհամակրութեան եւ ազդեցութեան մէջ։ Զարմանալիք լը որ Վերածունդին առնական համայնագէտներու զամբիւղ նետնեցին այս դրուրը։ Խտախոյ մէջ, Մետիսիսներու նովանաւորած վերակենազանցած Պատոնականութիւնը կը տիրէր եւ, Փարիզի մէջ. 1536ին, խիս հասարակութիւն մը ծափահարեց թիէր Ռամիւսի թէզին, «թէ ինչ որ կը գտնուի Արիստոտէլի մէջ՝ սխալ է»։

ԳԼՈՒԽ ԺԹ.

ՏԻՒՕ ԵՒ ԿԵՊԱԵՐ

Որպէսզի փիլիսոփայութիւնը եւ զիտութիւնը վերադառնային կեանքին եւ կենդանանային, նախապայման էր, ինչպէս դիտած էր թիէր Ռամիւսի վերապանալ այն նամրուն՝ որուն հետեւած էին Ծգգամեանները ժ՞՞ դարուն եւ վերահաստատել յարաբերութիւնը արտաքին աշխարհին հետ։ Դէպի բնութիւն վերադարձած առաջարկ այս պատճառութիւնները կը աստիք առնելու համար արդի զիտութեան հիմնարկութիւնը եւ այս աւելին գտնողը եղաւ իր աշակերտը՝ Կեպիեր։ Կեպիերի գաղափարը, առնուած ի պատուի դարձած վերածնող Պատոնականութիւնէն, իրականին մէջ ծագում կ'առնէ Պիթագորեաններէն։ Պիթագորեան սկզբնական գիւտը կապ ունէր ընարի թեկերու երկարութեան հետ։ գտած էին որ՝ եթէ թեկի մէշտոնէն ճնշէին կը ստացուէր մէկ ութնեակ աւելի բարձր ծայն մը, եթէ երկարութեան երկու երբորդէն անշարժանէին մէկ հնգամակ աւելի բարձր ծայն եւ այսպէս զարունակաբար։ Այսպէսով կը փաստուէր որ թուական պարզ յարաբերութիւններ գոյութիւն ունին ներդաշնակ ծայներ արտադրող թելերու երկարութիւններուն միջեւ, ինչ որ կապ մը կը գծէր մաթեմաթիիք եւ գեղագիտութեան միջեւ։ Այս երակացութեան ընդհանրացումը տարաւ այն սկզբունքին թէ թուական օրէնքները, երածշական ներդաշնակութեան օրէնքներուն նման, իրական միջոցներն էին տիեզերքի հիմնա-

Ասոր զիտողութիւնները, հակառակ անոր որ աստղադիտակի եւ միբրումէթրի գիւտէն առաջ էին, եւ սակայն տարօրինակ կերպով նշգրիտ էին եւ յայտնի եղաւ թիւ ատեն ետք, որ անոնցմէ հետեւցուած միքանի երակացութիւններ բոլորովին անհամապատասխան էին աշխարհի Արիստոտէլեան գործեան. այսպէս՝ Տիխոնի ուսումնամասիրութիւնը նոր աստղի մը մասին, որ Գասինպէի աստղախումբին մէջ երեւացած էր 1572ին, ցոյց տալով որ իր ուսումնամասիրութեան առարկան կը գտնուի անշարժ աստղերուն մէջ, կ'ոչնչացնէր հաւատը երկնային մարմիններու անփմանանլիութեան մասին, որ անբաժանելի մասը կը կազմէր զասական փիլիսոփայութեան. եւ փաստարկութիւնը թէ 1577ի գիսաւորը կը դառնայ արեւելի շուրջը մոլորակյան միջոցն մէջ, բոլորովին փոշացուց տիեզերագիտութիւնը՝ որ գիսաւորները կը գնէր երկրային մթնոլորտին մէջ։

Տիխոնի գործը ամուր կերպով իրբեւ սկզբունք կը հաստատէ թէ՝ ընարանական փիլիսոփայութիւնը հիմնուած է զիտողութեան առած քանակական տուեալներուն վրայ։ Սակայն աւելի քան մը պէտք էր աւարտելու համար արդի զիտութեան հիմնարկութիւնը եւ այս աւելին գտնողը եղաւ իր աշակերտը՝ Կեպիեր։ Կեպիերի գաղափարը, առնուած ի պատուի դարձած վերածնող Պատոնականութիւնէն, իրականին մէջ ծագում կ'առնէ Պիթագորեաններէն։ Պիթագորեան սկզբնական գիւտը կապ ունէր ընարի թեկերու երկարութեան հետ։ գտած էին որ՝ եթէ թեկի մէշտոնէն ճնշէին կը ստացուէր մէկ ութնեակ աւելի բարձր ծայն մը, եթէ երկարութեան երկու երբորդէն անշարժանէին մէկ հնգամակ աւելի բարձր ծայն եւ այսպէս զարունակաբար։ Այսպէսով կը փաստուէր որ թուական պարզ յարաբերութիւններ գոյութիւն ունին ներդաշնակ ծայներ արտադրող թելերու երկարութիւններուն միջեւ, ինչ որ կապ մը կը գծէր մաթեմաթիիք եւ գեղագիտութեան միջեւ։ Այս երակացութեան ընդհանրացումը տարաւ այն սկզբունքին թէ թուական օրէնքները, երածշական ներդաշնակութեան օրէնքներուն նման, իրական միջոցներն էին տիեզերքի հիմնա-

կան միութիւնը մեկնաբանելու համար. թէ՝ պէտք է գոյութիւն ունենայ մաթեմաթիքական ներդաշնակութիւն մը՝ արտաքին աշխարհէն ներս բոլոր երեւոյթներուն ներգոյ եւ թէ այս է իրականութիւնը՝ զոր փիլիսոփաները կը փնտան եւ գիտնականները պարտականութիւն ունին գտնելու:

Աւելին՝ անոնք կը հաւաստիացնէն թէ բնութեան կազմակերպութիւնը երեւակայիլ ամէնէն պարզ նկարագիրը ունի իրաքանչիւր մասնաւոր պարագայի մէջ: Այս նկատողութիւնը, որ բնագիտութեան պատմութեան մէջ ունեցաւ առաջին կարգի կարեւորութիւն — նոյն ըլքու որ մեր օրերուն առաջնորդեց Այնըցէայնը դէքի բոլորագիծ ծգողպականութեան օրէնքը —, կիրարկուեցաւ Կեպլիերի կողմէ, պարզացնելու համար իր նախորդներէն ժառանգ մնացած աշխարհի կնճռուս պատկերը: Պէտք է վերյիշել թէ Կոպենհագ, առնելով առաջին կարգի կարեւորութիւն ունեցող որոշումը՝ արեւը դնելու կեդրոնը տիեզերքի, կը պահէր տակաւին շրջագիծերու կնճռուս մերենականութիւնը գոր երեւակայած էին եւտոքս եւ Հիպակրէ՝ պատկերելու համար մոլորակներու շարժումները եւ որ, յաւելումով նոր շրջագիծերու՝ պատկերելու համար նոր գիւտեր, ստացած էին անստանելի կնճռուսութիւն մը, այն աստիճան որ երբ գիտութիւններու թագաւորական պաշտպանի մը բացառուցին այս զրութիւնը, ան գիտել տուաւ թէ «եթէ Աստուածութիւնը իրեն կարծիքը առած ըլլար ստեղծագործութեան ատեն, պիտի կարենար լաւ

խրատներ տալու: Կեպլիեր այն տպաւորութիւնը ունէր որ իրականութիւնը շատ աւելի պարզ պէտք է ըլլայ բան ինչ որ ամէն մարդ կը կարծէր եւ թէ, մաթեմաթիքի խելացի գործածութեամբ, պէտք է կարելի ըլլար բացատրել կամ առնուազն թիւազրել որեւէ ձեւով կապակցութիւն մը մոլորակներուն եւ արեւին միջնեւ, առնուած իրեւ անոնց շարժումին կեդրոնը: 1604ին, ան գտաւ որ արե՛ւը առնելով իրեւ կեդրոն համադրումներուն, Մարտ (Mars) մոլորակին կատարած շրջանը թիւրատ (ellipse) գիծ մը յառաջ կը բերէ: Ասիկա շատ մեծ պարզեցում մըն էր, բաղդատմամբ շրջագիծերու կնճռուս դրութեան՝ զոր ինն աստղագիտութիւնը կը գործածէր: Աւելի ուշ, ան գտաւ որ Փայլածուի (Mercury), Արուսեակի (Vénus), Լուսնթագի (Jupiter) եւ Երեւակի (Saturnus) շրջագիծերը նմանապէս թիւրատներ էին, որոնց մակարդակները (planis) Կ'անցնէին արեւէն եւ շատ աւելի պարզ կերպով կը ներկայանային: Այս օրէնքները հրատարակուեցան 1609ին: Գտան այն ատեն որ երկրին շարժումները յարաբերաբ արեւին կ'ենթարկուէին բացարձակապէս այն օրէնքներուն՝ որոնց կ'ենթարկուէին մոլորակները, եւ այսպէս մաթեմաթիքական տեսութիւնը տարաւ այն եզրակացութեան՝ թէ երկիրը պարզ մոլորակ մըն է եւ թէ Արիստոտէլի դրած զանազանութիւնը երկնային անապական մարմիններուն եւ երկրային ապականելիութեան միջեւ սխալ էր:

Թրգմ. ՇԱՀԵ ՎԱՐԴԱՊԵՏ

(Եարունակելի՝ 9)

**ԱԶՆՈՒԱՓԱՅԼ ՏԻԿԻՆ ՌԻԹԱ ԵՍԱՅԵԱՆ ԵՒ ԻՐ ՈՐԴԻՒՆ
ՊՐ. ՄԻՔԱՅԼ ՄԵՐ ՄԷՋ**

Սեպտեմբեր 20, Զորեքշաբթի կէսօրէ վերջ ժամը 3ին, պատիւն ու հաճոյքը ունեցանք մեր մէջ ունենալու Ազնուափայլ Տէկ Ռիթա Եսայեանը և իր որդին՝ Պր. Միքայէլ Եսայեանը, աղջիկն ու ծոռը Ս. Աթոռոյս և ամբողջ տղջին բարերար հանգուցեալ Գալուստ Կիւլպէնկեանի:

Ս. Աթոռոյս սիրելի հիւրերը Վանքի աւագ գոնէն ընդունուեցան նորին Ամեն. Պատրիարք Ս. Հօր և ամբողջ Միաբանութեան կողմէ, և ժողովուրդի ու վարժարաններու երկուու աշակերտութեան ծափերու մէջէն առաջնորդուեցան Ս. Յակոբեանց Մայր Տաճարը.



Տիկին Ռիթա Եսայեան եւ որդին Միքայէլ՝ կը դիմէն Ս. Աթոռոյս զանձատան առարկաները:



Տիկին Ռիբա Եսայեան եւ որդին Միքայէլ՝ Արքազան Պատրիարք Հօր նես
կ'անցնին Վանի մեծ բակէն:

Ամենապատիւ Ս. Հայրը նախ սիրելի հիւրերուն ցոյց տուաւ և բացարեց Տաճարի զանազան մասերը, ապա, Գերապատիւ Հուսարարապետ Հայրիկ Մրբազանի հոգածութեամբ, հիւրերուն ցոյց տրուեցան Ս. Աթոռոյս զանձատան թանկարժէք առարկաներէն նմոյշներ, զորս դիտեցին հիւրերը հասկըցողի աշբով և մեծազոյն հետաքրքրութեամբ։

Յետոյ, Ամեն. Ս. Պատրիարք Հօր հետ, առաջնորդուեցան Գալուստ Կիւլպէնկեան Մատենագարան, ժառանգ. Վարժարան, Ս. Թարգմանչաց Ազգ. Վարժարան և Վանքի զանազան մասերը։

Այս շրջապոյտէն յետոյ բարձրացան Պատրիարքարան և մեծարուեցան թէյով։ Ժամը 5ին պատուական հիւրերը հրաժեշտ առին Ամեն. Ս. Պատրիարքէն և մեկնեցան, ամենամեծ զոհունակութիւնը յայտնելով երուսաղէմ իրենց այցելութենէն։



Ազն. Տիկին Ռիբա Եսայեան եւ իր զաւակը Միքայէլ՝
Գալուստ Կիւլպէնկեան Մատենագարանին առջեւ։

ԶԵԿՈՅՑ

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ ԳԱԼՈՒՍ ԿԻՒԼՊԵԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ

Խնապէս ծանուցած էինք 14 Սեպտեմբեր 1969ի մեր Զեկոյցով, Գալուստ Կիւլպէնեկեան Հիմնարկութեան համարական ՍԱՏԵՆԱՇԱՐ, Նպատակ ունենալով օժանդակել հայկական ուսման յառաջդիմութեան:

Հարկ կը համարենք վերստին յիշել ընդհանուր դրագիրը այս Մատենաշարին, որ կը հրատարակէ հայկական ուսումներու վերաբերեալ երեսարդութիւններ: Գնարական և զիպային դրսերը, ինչպէս նաև գասադիրքերը չեն մաներ այդ ծրագրին մէջ: Մասնաւորաբար, կը հրատարակէ Հայոց պատմութեան, լեզուին և գրականութեան վերաբերեալ ուսումնասիրութիւններ, կարևոր համարակած հայութական գործերու թարգմանութիւններ: Հայերէնէ ուստի կը լեզուներու կամ օտար լեզուների հայերէնի և նաև ին ընագիրներ: Կը վերցատարակէ սպառած և անինձնելի բարեկը ներկայացնող դրսեր:

Մատենաշարին առաջին հատորը, որուն հրատարակութիւնը ծանուցուած էր մեր նախորդ Զեկոյցով, Գետառու Դիմ Սարգսի Վելանիսից ֆամանակարգութեալ, (18դ դար), գրաւած Զուզայի բարբառով, լոյս տեսաւ Լիզապոնի Ազգ: Տպանանէն, Անգելերէնի թարգմանուած բիշէկ կ. Օ. Մինասեանի կողմէ, փրոփ. Լ. Լոքարտի յառաջարանուն և նօթագրութիւններով:

Դալաթիոյ (Սթամուու) հայկաւան Մատենադարանին ձեռագիրներու ցուցակը, որ պատրամած էր Կիլիկիոյ Ածոռակից Կաթողիկոս Հոգելոյս Բարգէն Ա., Նոյնպէս լոյս տեսաւ, Անթիկասի Կաթողիկոսութեան տպարանէն, Իերոսոնոր Տ. Վարդան Վրդ. Տէմբրենանի կողմէ կազմուած յատուկ և տեղի անուններու ցանկով մը:

Երևանի համայսարանի նախկին փրկէսէտու որդացեալ Յակոր Մանադեանի Ֆրգան Բ. Ա. Անուը, հայերէնէ Քրանսներէնի թարգմանուած Պր. Հր. Փառոսեանի կողմէ, ոպագրութեան մէջ Է Ազպոնի Ազգ, Տպարանը և լոյս կը տեսնէ ներկայ տարաց ընթացքներ:

Արմառի վարքին ձեռագիրներու ցուցակը, որ 193-4 թին պատրամած էր ողբացեալ Տքիթ. Յակոր Թօֆմէնան, կը ոպագրուի Վենետիկի Միթթարեանց տպարանին մէջ:

Վեհենայի Միթթարեանց Միթթարանութեան ձեռագիրներու ցուցակը զոր երեսուն տարի առաջ պատրամած էր Հ. Համազաւաս Ասկեան և որ շարունակութիւնը պիտի ըլլայ Տաեանի ցուցակը, կը ոպագրուի Անոն Միթթարանութեան մէջ: Ասոր պիտի հետեւ ոպագրութիւնը, նոյն հաստատութեան մէջ, Ձմտառի վանքին ձեռագիրներուն՝ զոր պատրամած է Հ. Քէշիշյան Վրդ., ինչպէս նաև ցուցակը Անուննեան Միթթարանութեան ձեռագիրներուն:

Միւս կողմէ, ողբացեալ փրոփ. Ա. Մէնեկի հայերէնի նուիրուած լեզուարանական ուսումնասիրներուն լոյս պիտի տեսնեն երկու հատոր մէջ ամփոփուած: Ասոնցմէ առաջինը ներկայուի կը ոպագրուի Ազգունու Ազգ: Տպարանին մէջ:

Հ. Ներսոն Ակենեան կը շարունակէ պատրաստութիւնը, Մատենաշարին համար, Կալիսթենսի Վարք Ազգանակի նոր հրատարակութեան:

Խորիննաներուն և Հրուտանաներուն Պամուրինը, Պր. ար Քոլէնակէրի հելինակութեամբ, Նոյնպէս պատրաստութեան մէջ է և պիտի հրատարակուի մեր Մատենաշարին մէջ: Սոյս դործը հայկական Կիլիկիոյ թագաւորական և իշխանական ընտանիքներուն տոնմադրական ընդլարական ուսումնասիրներուն է:

Պատրաստութեան մէջ ելզագ աշխատանքներուն կարգին կ'արժէ յիշել ուսուերէնէ անգլերէն թարգմանութիւն ողբացեալ փրոփ. Ն. Անդոնից գործիք, Հայաստան Յուսէինանանի Դշանին, ինչպէս նաև իր գրոփ. Յ. Մանանցեանի գործը, Հայաստանի Վանականակարգին Յարագրութիւններուն հետո մէջ անգլերէնի անգլերէնի:

Եր Մատենաշարին մէջ հրատարակուու այս գործերէն զատ, Հիմնարկութիւնը օժանդակէ նաև հայագիտութեան վերաբերեալ կարևոր ուրիշ գործերու ոպագրութեան: Այսպէս է որ 7.500 Ն. Ֆրանքով մասնակցեցաւ ողբացեալ Հ. Լուի Մարիէսի մնացքին և Փրանսէրէն թարգմանութեան և լուսարանութեան հրատարակութեան, որ լոյս տեսաւ Փարուղումիս Օրինարարին հաւաքածոյին մէջ:

Հիմնարկութիւնը 10.000 Ն. ֆրանքով 100 օրինակի համար բաժանորդագրուեցաւ Հայկական Մանակարգութեան Ալումինին՝ որ հրատարակուեցաւ Սերել Տ. Առ. ի կողմէ:

Հիմնարկութիւնը 4.000 Ն. Ֆրանքով օժանդակցեց նաւելի Փրանսէրէն թարգմանութեան հրատարակութեան, զոր կատարած է Հ. Խաչակի Քէշիշեան և որ լոյս պիտի տեսնէ Սուսա Պաէրիէն հաւաքածոյին մէջ:

ԶԵԿՈՅՑ

ԳԱԼՈՒՏ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ

Ստորև կը հրատարակենք ներկայ տարւոյ առաջին վեցամսեային մէջ Հիմնարկութեանս կողմէ կատարուած յատկացումները և սանդակութիւնները ի նպաստ Հայկական գործերու ինչպէս պիտի տեսնուի, Հրմանակութիւնն շարունակած է իր գործունեւութիւնն կերպուածնել ուսումնական և մշակութային ծրագրեներու և զպագուշական ձեռնարկներու, ինչպէս և հանրային նկարագրի ունեցող բարեփրական ձեռնարկներու վրա:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՖՐԱՌ.ԳԻՐԵՆԵՐ

1. — Պատույ փոխառութիւն բարձրազոյն ուսումներու համար:

Պատույ փոխառութիւն հիմնա վրայ, զանազան երկիրներու համալսարաններուն և բարձրագոյն վարժարաններուն մէջ հայ ուսանողներու կրթաթօշականներ յատկացնելու նպատակով կերպ. Վարչութիւնը համարեց 75.000 տոլարի հիմնադրամ մը, 1961—12 տարեշրջաւ նին համար. Սոյն գումարը սահմանուած է նախորդ տարեշրջաններուն մէջ ընտրուած ինչպէս և ներկայ տարեշրջանին մէջ ընդունուած պատուած բոշակաւորներու:

2. — Կրարաշակի յակացում Պայքիվանելուած մէջ:

Ինչպէս ծանուցուած էր մեր կերցին Զեկոյցով, ըստ Հայկական ուսումնարաններու օժանդակութեան ընդհանուր ծրագրին, Կերպ. Վարչութիւնը կրթաթօշականներ յատկացուց ի նպաստ Դարձվանքներու մէջ ուսանող աշակերտուներու նախորդ Զեկոյցով ժանուցուածներէն յետոյ կատարուեցան նաև հետեւել յատկացուներուն և տարուան համար, ի նպաստ որոշ թիւով աշակերտուներու իւրաքանչիւր հաստատութեան մէջ.

ա. — Երևանագիմ ժառանգաւորաց	10.000	տոլար
բ. — Ս. Խաչ Դպրեվանք — Սթամպուլ —	10.000	"
գ. — Միքիմարեան Ընծայարան — Վեհենտիկ —	6.000	"
դ. — Միքիմարեան Ընծայարան — Վիհեննա —	6.000	"
ե. — Ջմառի Ընծայարան	4.000	"
զ. — Հայ Աւետ Աստուածաբ. Վարժ. — Գէյրութ —	4.000	"
	40.000	տոլար

3. — Յանկացում Ս. Խաչ Լիսիի — Մրամագուլ:

Կերպ. Վարչութիւնը որոշեց նախորդ երկու տարեշրջաններուն այս համատառութեան յատկացուած տարեկան 15.000 տոլարի օժանդակութիւնը շարունակել 1961—62 և 1962—63 տարեշրջաններուն ևս, և այս նպաստակով բուշարկեց 35.000 տոլարի նոր յատկացում մը:

4. — Համայսանական բացառիկ կրարաշակ Պայտիին մէջ:

Հիմնարկութեանս Պայտիինը Աւանդական 8 անձնածովուին հետ համախորհուրդ, Կերպ. Վարչութիւնը 2.500 տոլարի բացառիկ կրթաթօշակ մը սանձանեց որ պիտի յատկացուի պարզական համար կատարուած է և փորձառական հանգամանք ունի, պիտի տրուի թեկնածուի մը որ փայլութեամբ աւարտած է համալսարանական ուսումն և կը փափաքի կատարելագործել իր մասնագիտութիւնը:

5. — Յանկացում Պայտիօնիոյ Համալսարամին Պեօնիի նիւղին հայկ. գրադարանին:

Կերպ. Վարչութիւնը 5.000 տոլարի յատկացում մը կատարեց ի նպաստ Գալրֆորենոյ Համալսարանին Պեօնիի հիւղին հայկական գրադարաններն Սոյն գումարով պիտի գնուին հայերէն և հայագիտական գրեգեր նոյն հաստատութեան հայկական գրադարաններն համար:

6. — Փօքէ Պօնիեանի Վարժարանին սահմանումն համար:

Սա Փաօլոյի — Պայտիի մասնակի մը պատճենական համար յատկացուեցաւ 3.555 տոլար:

7. — Երևանագիմ Պայտիարարանի Ցպարտանելին համար:

Երևանագիմ Պայտիարարանի տպարանին յատկացուեցաւ 20.300 տոլար, նոր տողաշար մէքենայի մը գնման համար:

8. — Վիճակայի Միսիքառեան Ցպարանին համար :

Վիճակայի Միսիքառեան Միսիքառեան յատկացուեցաւ 20-100 տոլար, նոր տողաշար մէքենայի մը գնման համար:

9. — Մանավագուական տմանույին դասենքացքի մը համար — Սևու., Ֆրանս :

Եարունակելով անցեալ տարի Սփիւրքի հայ Երերորդական Վարժարաններու համար գործադրուած ծրագրիբ, որուութեան որ այս տարի ևս Ենթամեմբեր ամսուն հայ նախարիթարաններու 12 տնօրէններ մասնակցին Սևու. — Ֆրանս — Մանկագործական Միջազգային Կեդրոնին ամսունային դասընթացքին: Այս նպատակին համար Կեդր. Վարչութիւնը յատկացու 6.00 տոլար:

10. — Պաղասաի Հայոց Առաջնորդարանին :

Պաղասատի Սըրը Թարգմանչաց վարժարանին վերաշնութեան համար նախապէս յատկացուած սթերլինին վրայ Կեդր. Վարչութիւնը կատարեց 2250 սթերլինի — 6300 տոլար — յաւելում մը, ըստ շնութեան ընդուրածակեալ ծրագրին:

ԱՐԴՅՈՒՆՔԱՆԱԿԱՆ ՆՐԱԳԻՐՆԵՐ**11. — Նորոգութիւններ Երաւաղէմի Պատրիարքարանին մէջ :**

Արկածի հետևանքով Երաւաղէմի Պատրիարքարանին իսկանոցը և սեղանատունը փլուզումի ենթարկուած ըլլալով, Հիմնարկութիւնը մասնակցեցաւ անհրաժեշտ վերանորոգման ժամաքերուն 4500 տոլարի օժանդակութեամբ մը:

12. — Երաւաղէմի զարքականներուն համար :

Հիմնարկութիւնը 11-200 տոլարի օժանդակութիւն մը յատկացուց Երաւաղէմի Պատրիարքարանին մէջ պատսպարուած հայ գաղթականներու պարենաւորման ծախքերուն, 1961-62 տարեշրջանին համար:

13. — Ս. Փրկիչ Հիւանդանոցին համար — Սրբազնութիւն :

Սթամպուլի Ս. Փրկիչ Հիւանդանոցը Բէօնթէննեան նոր գործիքով մը և Խատիօսքօփիի նոր կազմածներով օժակելու նպատակիով Հիմնարկութիւնը կատարեց 23.000 տոլարի յատկացուց մը ի նպատակ այս հաստատութեան:

ԳԻԹԱԿԱՆ ՆՐԱԳԻՐՆԵՐ**14. — Ազունիկի Լիբանան — Բաւմարանին համար :**

Ազունիկի Բաւմարանին կից Հիւանդանոցական Կեդրոնի մը կառուցման համար Հիմնարկութիւնը կատարեց 4.000 տոլարի յաւելուածական յատկացուց մը:

ԸՆԴՀ. ԳՈՒՄԱՐ 1961 Ա. ՎԵՅԱՄՄԵԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՒԱՆ ԱԱՏԿԱՑՈՒՄՆԵՐՈՒՆ

1.	Համալսարանական պատուոյ փոխառուութեանց համար	85.000
2.	Դպրեպանքերու Կրթաթոշակ	40.000
3.	Ս. Խաչ Լիսէին	30.000
4.	Համալսարանական բացառիկ Կրթաթոշակ — Պրազիլիա	2.500
5.	Պէօրքիի Համալսարանի գրադարանին	5.000
6.	Ժօղէ Գօնիֆասիօ վարժարանի սարքաւորման	3.555
7.	Երաւաղէմի Պատրիարքարանի տպարանին	20.300
8.	Վիճակայի Միսիքառեանց տպարանին	20.000
9.	Մանկավարդական դասընթացք — Սևու.	6.000
10.	Պաղասատի Առաջնորդարանին	6.300
11.	Նորոգութիւններ Երաւաղէմի Պատրիարքարանին մէջ	4.500
12.	Երաւաղէմի գաղթականներու պարենագին	11.200
13.	Ս. Փրկիչ Հիւանդանոցին համար կազմածներ	23.000
14.	Ազունիկի Բաւմարանին	4.000
		251.355

Մինչև 31 Դեկտ. 1960 կատարուած յատկացումներու գումար

2.800.425

Մինչև 1 Օուլիս 1961 կատարուած յատկացումներու ընդհ. գումար

3.051.780

Հ Ա Ն Գ Ի Ս Տ

Տ. ՄԱՄԲՐԵ ԱՐՔԵՊՈ. ԳԱԼՅԱՍԵԱՆԻ

Ոչ եւս է ամէնուն համակրանքին արժանացած Մամբրէ Սրբազնը: 1961 Յուլիս 16ի գիշերը, Մայսմիի իր բնակրարանին մէջ, յանկարծամահ կը վախճանի Հայ եկեղեցւոյ հաւատաւոր ու բարի այս պաշտօնեան, վշտի գիծ մը բաշելով բոլոր զինքը ճանչցողներու սրտին վրայ.

Բարութիւնը եւ նուիրամի ոգին զիխաւոր յատկանինքը կը կազմէին իր նկառագրին. ասոնք էին գաղտնիքը անտարակոյս իր պատահանանշութեան եւ յօժարամիտ ծառայութեան:

Մտաւորական մը չէր եւ բնաւ լունեցաւ այս վիրուն արժանիքով սոնքացողներու յաւակնութիւնը, որոնք մոռցած բարի հովիւի եւ ժողովուրդին ծառայիլու բոլորանուէր ուխտը, իրենց կը վերապահնեն յանախ վիճակներուն տիրելու եւ ազգը առաջնորդելու նախախնամական գիրը, խոռոշութիւններու եւ ներծուածներու պատճառ գառնալով ամենուրեք:

Չէր նաեւ անոնցմէ, որոնք արքեպիսկոպոսի լայն պատմութանին մէջ ծրարած իրենց նուիրական ծուլութիւնն ու ապիկարութիւնը, տարիներուն նկած իրենց առաջնորդական աթոռներուն վրայ, նեղոսի կողորդիլուներուն նման, կիսախուփ աչքերով իրենց բախտը կ'որսան, անհաւատալի յաջողութեամբ:

Մամբրէ Արքեպս. Գալֆայեանը զուարթ ու բաղցը բնաւորութեամբ, միշտ յաւատես, ծառայելու եւ օգտակար ըլլալու յօժարամութեամբ զեղուն եկեղեցական մըն չը: Ոչ միայն հաւատաւոր՝ այլ մանաւանդ հպարտ ու երջանիկ կը զգար ինքնինքը եկեղեցական ըլլալուն համար: Պաշտօնասէր չը, այս բառին լաւիմաց հասկացողութեամբ, հաւատալով միշտ թէ իր համեստ բայց բոլորանուէր նկիրերով, անհրաժեշտ ու կարևոր պակաս մը կը լրացմէր Տիրող այգիի արքար ծառայութեանը մէք:

Իր մահէն իննը ամիսներ առաջ, Պատրիարք Ս. Հօր ուղղած նամակով մը խըն-

դրած էր որ վերստին Միարանութեան անդամ ընդունէին զինքը: Ս. Աթոռուոյ Պատ. Տնօրէն Ժողովը սիրայօժար ընդառաջեց իր խնդրանքին եւ վեց ամիսներ առաջ իր մահէն արդէն մաս կը կազմէր Ս. Թակորեանց Միարանութեան: Նախորդ Վարչութիւնը բրոտօրէն մերժած էր իր այս խընդրանքը: Միարանութիւնէն զինքը ներս ընդունելու այս պարագան թէ՛ մեզի եւ թէ՛ իրեն համար միիթարական եղաւ, մանաւանդ իր անսպասելի մահէն յետոյ, որովհետեւ այս կերպով կ'իրագործուէր իր տարիներու փափաքը:

* *

Հանգուցեալ Սրբազնը ծնած է Խզմիր, 12 Փետր. 1691ին, աւազանի անունով Արամ: Իր նախնական կրթութիւնը ստացած էր տեղւոյն ազգ. Աւետիսիսան գարժարանի մէջ եւ ապա՝ Միիթարեաններու գպրոցը: 1906ին՝ գացած է նզիպսոս և յետոյ Պէյրութ, ուր հնտեւած է Ֆրէրներու բարձրագոյն գարժարանի դասընթացքին եւ նոյն ատեն երեք տարի դասաւանդած է հոն:

Համաշաբարհային Ա. Պատերազմին կը վերապանայ Եղիպտոս եւ Գրանսական դրամատան մը մէջ կը ստանձնէ յարաբերութեանց զիխաւոր պաշտօնանայ գործը, միաժամանակ օժանդակելով Հայկական Էջմիածնի կազմութեան, որուն համար կը պարգևատրուի Գրանսական զինուորական իշխանութիւնէն:

1920ին կրօնաւորելու փափաքով կուզայ երուասպէմ եւ 1923ին երջանկայիշատակ Եղիշէ Դուրեսան Պատրիարքի կողմէ կը ձեռնադրուի կուսակրօն բահանայ, իրեն օժակից ունենալով հանգուցեալ Կիրեղ Պատրիարքը:

Զեռնազրութենէ ետք կը դրկուի եաֆա, իրեւ հոգեւոր հովիւ տեղւոյն հայութեան: 1925-27 կը վարէ Մարսիլիոյ եւ ցրակա-

յից հոգեւոր հովիւի պաշտօնը եւ Պալարեան եպիսկոպոսէ կ'ընդունի Վարդապետական աստիճան։ 1927ին կը մենին Ամերիկա եւ կը ստանձնէ Եռուխըն Սրբիկ Ս. Խաչ Եկղեցւոր հովուոթիւնը։

1933ին, Ամերիկայի ազգային-եկեղեցական կեանքի ալիկոծ շրբանին, կը ստանձնէ Առաջն. Տեղապահի պաշտօնը։ 1935ին եպիսկոպոս կը ծեռնադրուի Ս. Էջմիածնի Մայր Տաճարին մէջ, յաւէտ անմուաց Խորէն Կաթողիկոսէն, պարզեւատրուելով նոյն ատեն Ս. Գրիգոր Լուսաւորչի Ա. Կարպէ շրանշանով, իր նուիրումին եւ Մայր Սթոռոհ հանգչպ ունեցած լրիւ հաւատարմութեանը համար։ Խակ Գէորգ Զ. Կաթողիկոսէն կը ստանայ Արքութեան ափսոց։

1942-46. կը վարէ Գալիֆորնիոյ Հայոց թեմի առաջնորդական պաշտօնը։ Այսուհետեւ, մինչեւ իր ընտրութիւնը իրեւ Առաջնորդ Հայոց Ամերիկայի, Մամրէ Սրբազնը կը հովուէ զանազան համայնքներ, զիրմօրէն հողածու ըլլազով անոնց կրօնական եւ բարոյական կեանքին եւ ծառայութեան։

1954ի սկիզբը կը տոնուի հանգույցնալ Սրբազնին քահանայութեան 30ամեակը։ Նոյն տարուան վերջը կ'ընտրուի Ամերիկայի Հայոց Առաջնորդ։ Այս շրջանին կ'իրականանայ Առաջնորդարանի շնչրին շինութիւնը, շնորհի իր հայրենակից կ'անդամներու եւ ամսանակներու մասունքը ազգայի կ'անդամներու մասունքը և անման է իր Հրամագրին պէս։ Անենալով գերբնական, ասուածային ոյժ մը, եղբակացուց Հազը քարոզէց։ Ս. Պատարագէն եւթ կատարուեցաւ Թեղողօքնէցի արարութեան, հանդիպատեամբ թեամբ Լուսարացագտ Գերը։ Տ. Հայրէկ Եպիսկոպոսի։

• Այսօր սկսաւ Ս. Կոյսի վերափոխութեան տօնը կանոնադ ամենօրեայ հանդիպութիւն։ Պատարագէն եւթ կատարուեցաւ մատուցումը, Գերեամսին իր Ս. Ասուածածանայ Տաճարին մէջ, Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ։

• Կիր. 20 Օդատ. — Բարեկ. Ս. Ասուածածի պահի։ Բ. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարին կից Ս. Էջմիածնին մատրան մէջ։ Ժամարարն էր Հազը. Տ. Գեղամա Արելայ Զարարեան։

• Այր. 25 Օդատ. — Նախատօնակին ի Ս. Էջմիածնի նախագանեց Լուսարացագեան Գերը. Տ. Հայրէկ Եպս. Ասունեան։

• Կիսօրէ վերջ, Ամեն. Ս. Պատրիարք Հօր Պիլաւորութեամբ, Միաբանութիւնը ինքնաշբաներով մեջնեցաւ Գերեսմանի մորը ու ՀՀրաշափառացով մուտք դրժեց Ս. Ասուածածանայ Տաճարին, ուր պայտագան եւ վերափոխման մեծանդէս ժամարարն էր Հազը. Տ. Կոյսի Վերէն Արքեպոս։ Քէմնանեան. Արարութիւնները վերջ տան դիշերուան ժամը 10ին։

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

• Կիր. 6 Օդատ. — Ս. Պատարագը մատուցուեան ի Ս. Յարութիւն, մեր վերնամատարան մէջ։ Ժամարարն էր Հազը. Տ. Արշակ Արելայ Խաչատրութեան։

• Կիր. 13 Օդատ. — Ս. Պատարագը մատուցուեան ի Ս. Յակոբուս։ Պատարագէն կ'արողակ լուզ, Տ. Անուշաւան Վրդ. Զվլանեան, բնական ուսենալով և զրունակ գոմուց զնամ մի յաղթահարսցնեան (Մատթ. ծ. 18)։ Բաւ թէ մարդիկ, հասաւառթիւններու, մարգային ստեղծագործութեաններ չեն զիմնար ժամանակի աւագնեան։ Եկեղեցն սական վեր է ժամանակին, հիմուած ըլլալով Յիսուս Քրիստոսի վրայ՝ որ յաղթեց մահուան։ Եկեղեցն կուրծք առած է ամէն տեսակի փոթորկիններու և վերածնած է իր աստուածային վառագութ։ Զէնքի փոխարժեան և Ան ունի մրկուածութ մարդու ազգայի վրայ և անման է իր Հրամագրին պէս։ Անենալով գերբնական, ասուածային ոյժ մը, եղբակացուց Հազը քարոզէց։ Ս. Պատարագէն եւթ կատարուեցաւ Թեղողօքնէցի արարութեան, հանդիպատեամբ թեամբ Լուսարացագտ Գերը։ Տ. Հայրէկ Եպիսկոպոսի։

• Բ. 14 Օդատ. — Այսօր սկսաւ Ս. Կոյսի վերափոխութեան տօնը կանոնադ ամենօրեայ հանդիպութիւն։ Պատարագէն եւթ կատարուեցաւ մատուցումը, Գերեամսին իր Ս. Ասուածածանայ Տաճարին մէջ, Տիրամօր Ա. Գերեզմանին վրայ։

• Կիր. 20 Օդատ. — Բարեկ. Ս. Ասուածածի պահի։ Բ. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարին կից Ս. Էջմիածնին մատրան մէջ։ Ժամարարն էր Հազը. Տ. Գեղամա Արելայ Զարարեան։

• Այր. 25 Օդատ. — Նախատօնակին ի Ս. Էջմիածնի նախագանեց Լուսարացագեան Գերը. Տ. Հայրէկ Եպս. Ասունեան։

• Կիսօրէ վերջ, Ամեն. Ս. Պատրիարք Հօր Պիլաւորութեամբ, Միաբանութիւնը ինքնաշբաներով մեջնեցաւ Գերեսմանի մորը ու ՀՀրաշափառացով մուտք դրժեց Ս. Ասուածածանայ Տաճարին, ուր պայտագան եւ վերափոխման մեծանդէս ժամարարն էր Հազը. Տ. Կոյսի Վերէն Արքեպոս։ Քէմնանեան. Արարութիւնները վերջ տան դիշերուան ժամը 10ին։

— Գիշերակզրին, Նոյն Տաճարին մէջ պաշտեցան և կաման կարգեր և ազատատեան ժամանակութիւն, Հանդիպահեան էր Գերը. Տ. Ասուածան Արքեպոս։ Քէմնանեան. Արարութիւնները վերջ տան դիշերուան ժամը 10ին։



● Կիր. 27 Օգոստ. — Աւրաքանչելի Ս. Ա.Ս. Տիկնիքնի: Առառած ամառ ճեմ թիւ, Գեղը. Տ. Նորոյի եղա. Գոշաբենի գլխաւորութեամբ, Միաբան Հայրենի ինքնաշարժեցվ մեկնեցն գեթեամսի ճեր ու և ընթափառազ մուտք գործեցին Ս. Աստվածածոյ Տաճար, ուր Գեղը. Հանդիսապես Սրբազնը մասոյց օրուան հաջիուոյ Ս. Պատրիարք՝ Տիրամոր Ս. Գերեզմանին վրայ, քարչեց մայրութեան հուշամի շարք և Ս. Պատրիարքին ետք Խախազաց Արքավայրին ուղի կատարուած և լեռապատճեն Արքավայրին Թիւները աւարտեցն կ. ա. ժամը 9 իւն:

— Կեսօր վերջ, Մայր Տաճարին մէջ կատարուածան Ալլուստեան, երեխյան մամարդութեան և ախտածանի, բոլոր ու ասիապատճեն թիւներ Լուսաբարտեան Գեղը. Տ. Հայրէնի կորա:

● Բ. 28 Օգոստ. — Ծիռա ակ մենիկոց: Ա. Պատրիարքը մատուցեցան ի Ս. Գիւթաղիքի ժամանարք եր Հազը. Տ. Յակովի Վրա. Մայրէր: Ապա, Լուսաբարտեան Գեղը. Տ. Հայրէնի կորա: Համապահութեամբ, համարուեցան հոգեւնազատեան կորդէ, սաբ՛ Մայր Տաճարին մէջ, ոպա դաւիթը Երանաշերէն Տ. Կիրեղ Պարքի շիրմին վրայ, և հաւա ուրեմն կը երանա և Զամբաղի շերեցմանավայրերուն մէջ.

● Եր. 2 Մեպստ. — Ե. օ. Վերափի: Ա. Պատրիարքը մատուցեցան Մայր Տաճարի Ս. Աստվածածոյայ խօսքին վրայ: Ժամանարք եր Հազը. Տ. Մայրաց Վրա. Բարիլուսեան:

● Կիր. 3 Մեպստ. — Է. օ. Վերափի: Ա. Պատրիարքը մատուցեցան ի Ս. Յարուսիիք, մեր վեհանուն Երանաշեան Ա. Աստվածածին մատան մէջ, ժամանարք էր, ըստ սովորութեան, Տաճարին Տեսաւէլ Հազը. Տ. Եղիշէ Արք. Զավտարեան:

● Բ. 4 Մեպստ. — Նախառանիկն ի Ս. Յակով Նախառանիկ Գեղը. Տ. Նորոյի եղա:

● Գ. 5 Մեպստ. — Ս. Ցովակիմայ և Աննիի:

Ս. Պատրիարքը մատուցեցան Գեթեամսինի Ս. Աստվածածոյայ Տաճարին մէջ, Հայր Յակովի գերեզմանին վրայ, ժամանարք էր, ըստ սովորութեան, Տաճարին Տեսաւէլ Հազը. Տ. Փառէն Արք. Աւելիքիքան:

● Եր. 6 Մեպստ. — Նախառանիկն ի Ս. Յակով Նախառանիկ Լուսաբարտեան Գեղը.

Տ. Հայրէնի կորա: Ա. Յակովի կանաչան գործերով անցնելու համար Երանա և պատ Միացնելու նահանջեր:

● Կիր. 7 Մեպստ. — Գիւթ Գօնոյ Ս. Աստվածածին:

Ա. Պատրիարքը մատուցեցան Գեթեամսինի Ս. Աստվածածոյայ Տաճարին մէջ, Տիրամոր Ս. Գերեզմանին վրայ: Ժամանարք էր Հազը.

8. Արշակ Արզ. Խաչատուրեան: Երթ ու զարձի թագուհերուն նախագահց Գեղը. Տ. Նորոյի եղա. Գոշաբեան:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

● Ա. Բ. 4 Օգոստ. — Ի ղիմաց Ամեն. Ա. Պատրիարք Հօր, Հազը. Տ. Հազը. Տ. Կիւրեն Վրա. և Աւագաթարքին Հազը. Տ. Գեղը Վրա. Տաճ. է.-Ամեաց աղջին: Ի շաբ այլ յարաւանանեաթեանց ներկայացնելուն կիմարութեան համար Յարդանան այցելու ն. Վահե. Գամբարի Եւյիլը:

— Եւյրին կանան Եւյիլին ի պատի արաւած ճակարութիւն ներկայ եղան Գեղը. Տ. Սուրբն Արքուու. Հ. Տիր Կարպիս Հինգեկան:

● Ա. Բ. 11 Օգոստ. — Ամեն. Ա. Պատրիարք Հայրը, յախան Ս. Երկորսանց Սիրաբանաթեան և Յարդանան հայ համայնքին, հետզազ մը յարուարքի ն. Վեհ. Հ. Հիւղեանին, ներկայ եղան ի պատի հրաբարը Ո. Բաղաք այցելու նորքի Արքեպիսկոպոսին արաւած թէականանն Անկիլիքուն նպակասոսի բնակարանին մէջ:

● Դ. 2. 12 Օգոստ. — Ամեն. Ա. Պատրիարք Հայրը, սկիբերակցութեամբ Հազը. Տ. Գեղը Վրա. ի Տիրը Հ. Հիւղեանին, ներկայ եղան ի պատի հրաբարը Ո. Բաղաք այցելու նորքի Արքեպիսկոպոսին արաւած թէականանն Անկիլիքուն նպակասոսի բնակարանին մէջ:

● Դ. 2. 30 Օգոստ. — Այսօր վերաբացւեցան Ա. Թարգմանչանց Երկրորդական Վարժարանը, արաւածութիւն երկանան շրջանին մը ետք: Բացւեց Կըլլաք ազգագունդին ամիս մը հնանիք, Կամաձայ Կրթական նախարարութեան նախարարութեանց հայ աղջինքին:

● Եր. 2 Մեպստ. — Հազը. Տ. Եանէ Վրա. Անձեւան մէկնեցան Վեյրութ, անձէ վանական գործերով անցնելու համար Երանա և պատ Միացնելու նահանջեր:

● Կիր. 3 Մեպստ. — Ամեն. Ա. Պատրիարք Հայրը, հետառ անձեւան Լուսաբարտեան Գեղը. Տ. Հայրէնի կորա: Ա. Յակովի պատի վարչ Հազը. Տ. Փառէն Արք. Աւելիքիքան:

● Դ. 2. 6 Մեպստ. — Կիւրեն Վրա. Գոշաբեան աղջինին զանգ մէկնեցան Գեղը. Տ. Հայրէնի կորա: Ա. Յակովի պատի վարչ Հազը. Տ. Փառէն Արք. Աւելիքիքան:


تصدرها - بطريركية الارمن الاروذكن الديار والمر المذول - صاحب البالمة رئيس الاساقفة هايكازون ابراهيم

العدد 9

طبع في مطبعة دير الارمن - القدس

سبتمبر ١٩٦١

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.
Editor - Archibishop Haigazoun Abrahamian. Armenian Convent, Jerusalem.
Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.



**«ՍԻՐՆ»Ի ԽՄԲԱԴՐԱԿԹԻՒՆԸ ԵՒ ԿԻԿՊԵՆԿԵՍՆ ՄԱՏԵՆԱԴՈՒՄՆԸ
ԵՆՈՐՃԱԿԱԼ. ՈՒԹԵՍՄԲ ՍԱՍԱԾԱՌ ԵՆ ՀԵՏԵՒԵԼ
ՀՐԱՍՈՐԱԿԱԿԹԻՒՆՆԵՐԸ**

Թանուն երջանկութեան (Յուշեր) - Նազարէթ թ. և ագուպիան (նորտ.): Գահրէ, 1960, Ազգազայնացման Վանդղը - Կ. Մեհեան (նորտառու): Փարիզ, էջ 63. [էջ 139].
Թարոն - Կ. Մեհեան (նորտ.): Մատենաշար և Յուսաքարիք թիւ 100: Գահրէ, 1960.
Խմասութեանց Ուղիով (Հեքիաթներ և Աւանդութիւններ) - Կ. Մեհեան (նորտառու): Ավելիք Երևանակակը - Նուէր և Ալիքանէն: Թէրտիւ, 1961. [Փարիզ, 1959, էջ 77].
Խմասութեան Բագարատ Թեհեան կը նուիրէ իր խմբագրած Երգանիկ Տարեգիրքի 1938,
1942 և 1944 տարիներու հատորները. [Պրուքֆիւ, 1925].

Մրկու Կարեւու Մարգարենութիւններ - Նուէր East Mediterranean Union Mission էն:
Քայլեր Դեպի Քրիսու - կ. Կ. Հուայթ: Նուէր բառ վերնոյն: Պրուքֆիւ, 1927.
Սլովներ եւ Դեմեր - Առկրատ Յ. Թէրգեան (նորտառու): Պ. Այրէս, 1961, էջ 188.
Հանրէ (Տոամ 7 արար) և Գերոս Արքեաս. Մարտանեան: Հրատ. Արխանլու Խրիմեան:
Նուէր բառ վերնոյն: Պ. Այրէս, 1961, էջ 59. [էջ 94].

Անդամ Ճամբայ (Պատմուած քններ) - Վահրամ Բարունեան (նորտ.): Խոթանառու, 1960,
Անդաման - թիւ 12 (1961): Նուէր Գ. Կարպէնիկեան Հիմարկթ. էն: Փարիզ, էջ 177:
Նոր Կահարան - Միացիալ Ս. Գրքի Էնկրութիւն (Պէյրութ, Գահրէ, Ժամասկու,
Պատմատ): Նուէր Ս. Թարգմանչաց Վարժարանի Տաշութեանէն:

Հերանա Լուգդոննեան Քահանունայ Լին - Միքայէլ Վրդ. Մոմենեան (նորտառու): Պէյրութ, Հայ Կաթողիկէ Տպարան, 1961, էջ 100.

Ցովի. Վրդ. Կամարականէ ստացանք Հայ Կաթողիկէ Պատրիարքարանի 1959 և 1960
տարիներու Օրացոյնները:

Աւրուազի Կարողիիկ Հայոց Պատմութեան - Պէյրութ, 1951, էջ 59: Նուէր բառ վերնոյն:
Ցովի. Արք. Նազեննի Ցուտեր (Ս. Հատոր) - Ֆրանսիաէնէ Մրգմ. Դկու. Հմայեակ Մահ-
փանեան (նորտառու): Պէյրութ, Հայ Կաթողիկէ Տպարան, 1960, էջ 690.

Պատմութիւն Հայ Գայրականութեան (Գ. Հատոր) - Արշակ Ալպօյաճեան (նորտառու):
Գահրէ, 1961, էջ 507.

Տանեա (Պատմուած քններ) - Ամբատ Շահնազարեան (նորտ.): Պէյրութ, 1961, էջ 340.
Մրկու Առուն - Երաժշաթ. Աւեախ Գ. Միհումնեցի, բանաստեղծ. Վահրամ Յ. Մակ-

եանի: Հրատարակիչ Սեպուհ Մրգարեան: Պէյրութ, 1960. [թէկրան, 1961].

Հայ Գայրական Երաժշուրիւնը (Հայերէն և Ֆրանսէրէն) - Նուէր Ս. Ղարաբեկեանէ:
Էջլիածին - Հայէ Նախանեան: Նուէր բառ Խախորդին: Թէրտիւ, 1961, էջ 51.

Ցիսու Աննաման (Օրհնանուազ) - Ժագ Ս. Յակոբեան (նորտ.): Պէյրութ, 1960, էջ 41:
Ս. Դ. Հ. Կուտայրիւրիւնը եւ Գիլիկան Աննամանութեան Աբըր (1919-1921) - Անդրանիկ

Կէնենեան: Նուէր Բ. Կ. Ժամկոչեանէ: Պէյրութ, 1958, էջ 325. [59, էջ 468].

Տպաւուրիւններ Միամեայ Եղազարյակ - Բ. Կ. Ժամկոչեան (նորտ.): Պէյրութ, 1958.
Միայն Դալիք - Էլինը Բորթըր: Թրգմ. Հայկազն: Նուէր Մահակեան Վարժարանէն:

Պէյրութ, 1956, էջ 158.

Փոյխանա - Հեղինակ, Մարգմանիչ և Նորտ. բառ վերնոյն: Պէյրութ, 1961, էջ 109.
Ազգապատում (Գ. Հատոր, Ման Բ., Բ. Տպագրթ.) - Մազաքիա Արքեաս. Մրմանեան:

Նուէր Տաճառ Մրապեանէ: Պէյրութ, 1961.

Փարիզի Հ. Բ. Բ. Մ. Նուզարեան Մատենազարանէն ստացանք. -
ա) Անոն Մրգեր (Քիրթուսաներ) - Գուտ. Գ. Ամառեան: Փարիզ, 1960, էջ 112.

բ) Ալիքներ - Լիոնի Մալսասեան: Փարիզ, 1960, էջ 140.
գ) Հայ Ցիլ ու Տոտի Բազմաղյին Մակ Հայշեան՝ և Ներկսեանի Յօրել. Համեկս
- Փարիզ, 1960, էջ 40.

դ) ECHOS D'ARCANES (Poèmes) - Yane Sévac. Paris, 1961, pp. 88.

ե) LE VEILLEUR DE PIERRE - Rouben Melik. Paris, 1961, pp. 53.

ՁԱՆ ՎՐԱ . ԶԻՆՔԻՆԵՐԻ (ԱՂԵՔՈՍԻԴՐՈՒՄ) ԽՈՒԵՐ ՍՄԱՅԱՆՔ . —
· RESUMES DES GRANDES CONFERENCES OECUMENIQUES DE LA SAISON
ՏԻՊՐՈՒՆ ՄԵԺԵՆԵԱՆՔ ԽՈՒԵՐ ՍՄԱՅԱՆՔ . — [D'HIVER - 1960-61.
MODERN AND CONTEMPORARY EUROPEAN HISTORY (1815-1952) - J. Sa-
buyn Schapiro. 1953, pp. 946 and XXIV.
EXPOSICION ARTE ROMANICO - Espana, 1961.
SEIZE ANNEES DE L'ALLEMAGNE FEDERALE - Henri Thorossian (présenté par
l'auteur). Préface par Albert Mousset. Paris, 1961.
AN ANNOTATED LIST OF ARMENIAN NEW TESTAMENT MANUSCRIPTS - Rev.
Errol F. Rhodes. [- Nov. 1960, (Stencilled), pp. 24.
REPORT OF MR. HAMDI KHALAF ON THE BRITISH SYSTEM OF GOVERNMENT

ԼՈՅԱ ՏԵՍԱԿ

ՎԵՐՋԻՆ ԱՐԱՐԱ

ՑԱՐՈՒԹԵՒՆ ԶԱՏԿԻ

(ԳՅԸ)

Էջ 92

Գիր 5 Ճիկի

ՑԱՐԱԴՐՈՒԹԻՒՆԵՐ

ԱԼԻՇ ՔԷՇԻՇԵԱՆ Բ. Ա.

Գիր 2 Հինգ Շիլին, Լիբանան՝ 2.50 Ոսկի

ՄԱՄԻՈՅ ՏԱԿ ԵՆ՝

ՆՈՅՆ ՀԵՂԻՆԱԿՈՒՅԻԵՆ

ԺԱՄԱՆԱԿԸ ՄԱՍԸ ԲԵՐՆԻՆ

(Վեց պատմուածի)

ՄԱՇՏՈՑ

ԿԱՄ

ԾԻՍԱՐԱՆ

Տ. ՏԵՂԱԳՐՈՒԹԻՒՆ